

— Բ Ր Ո Ն Ի Կ —

Քաղաքական կացութիւնը. — Եւրոպական քառորդը շարունակէ իր բնաշրջութիւնը, կարծես աւելի՛ ներքին խորունկ ու անդիմադրելի տրամաբանութեան մը համեմատ քան իր վարիչներուն զխտակից մղումովը, — դէպ ի ահաւոր աղէ՞տ մը թէ՛ դէպ ի դոնէ՛ ժամանակ մը տեւող եւ խաղաղութիւնն իրապէս ապահովող հաւասարակչութիւն մը, ոչ ոք զիտէ: Սորհրդաժողովները խորհրդաժողովներուն կը յաջորդեն, վարչապետներու եւ նախարարներու ճառերուն, տեսակցութիւններուն շարանը կ'երկարաձգուի առանց որոշ ու վճռական արդիւնքի: Գաշնակիցները, բաց ի անոնց մէկ մասէն — փոքրերէն — որ Ֆրանսայի կապուած կը մնան, այլ եւս ոչ միայն դաշնակից չեն, այլ մերթ թշնամիի պէս կը վարուին իրարու հանդէպ: Ֆրանսական նոր դահլիճը ջանաց ու բոպէ մը աջողեցաւ հատուցումներու հարցին մէջ բոլոր դաշնակիցները (Անգլիան ու նոյն իսկ Իտալիան ալ մէջն ըլլալով) համաձայնեցնել Գերմանիոյ հանդէպ բռնուած գիւրքին մէջ, բայց այդ ընդհանուր համաձայնութիւնը շտաբաժուեցաւ այլ հարցերու, չտեւեց: Ֆաշիսթական Իտալիան ցոյց կուտայ յայտնապէս թէ կը պատրաստուի ապագայ պատերազմի մը ուր ոչ թէ Ֆրանսայի այլ Գերմանիոյ կողքին պիտի կուտի իր պահանջները կամ փառասիրութիւնները իրականացնելու յոյսով: Անգլիա՛ իր կառավարութեան մէջ պահպանողականներուն գերակշիռ դառնալէն ի վեր՝ աւելի մօտեցած է Ֆրանսայի, մօտեցում զոր Հերիօի դահլիճը խելացի կերպով կը ջանայ շեշտել ու

ամրացնել, — որովհետեւ այլ եւս ակներեւ է որ խաղաղութիւնը պահպանելու եւ համաշխարհային քաղաքականութեան քնն տալու համար, Ֆրանքո-գերման բանաւոր ու սերտ համաձայնութեան մը երազը, զոր փայփայեց Պրիան, անիրագործելի է, եւ անգլո-Ֆրանսական համաձայնութիւն մը միայն կրնայ այդ դերը կատարել, — բայց այդ մօտեցումն ալ, յարարելութեանց այդ մեծ ու բարերար լուացումը, խորհրդակցութեամբ միշտ զործելու այդ ձգտումը, դեռ ընդհանուր կուռ համաձայնութեան մը, տեսական զործակցութեան մը, որոշ սեւամուր դաշնակցութեան մը յանգելու յոյսը չեն ներշնչեր:

Կը թուի թէ Անգլիա կ'ուզէ միշտ իր ձեռքերն ազատ պահել եւ ինք ըլլալ գլխաւոր վարիչը համաշխարհային քաղաքականութեան, մերթ այս մերթ այն ուժին մօտենալով (ու մերթ այդ ուժերն իրարու դէմ լարելով): Այս բոլորէն բնականաբար կ'օգտուի Գերմանիա որ հիմա հատուցմանց բեռն վերջնապէս թեթեւցած, հաշուեփակի կարգադրութեամբ մը (ուր քաղաքականապէս Ֆրանսա չահեցաւ բայց ելմտապէս Գերմանիա), կը շարունակէ իր յայտնի ու զաղտնի սպառազինումը, եւ գիւանազիտօրէն ալ կը ճգնի՝ անընդհատ եւ անվհատ՝ վերստայի դաշնագիրը հիմնովին քանդել, անոր մէջ իր մեծ պատերազմին պատճառ եզոզի պատասխանատուութեանն ու իր պարտութեանը իրր հետեւանք դրուած յօդուածները չբացնել, ստանալ զինման մէջ հաւասարութիւն, այսինքն ոչ թէ զաղտնի՛ ինչպէս ցարդ, այլ բացէ ի բաց

զինուելու եւ իր ուղած ձեւովն ու չափովը զինուելու ազատութիւնը, - ինչ որ անխուսափելիօրէն պիտի մղէր զինք զինման մէջ գերակըշուութեան հասնիլ ճշնելու, պիտի առաջնորդէր բոլոր մեծ ազգերը զինման մէջ խելայեղ մըրցումը յարածուն ու սպառիչ կործանարար թափով մը յառաջ տանելու, եւ պիտի փութացնէր նոր պատերազմի մը ստակալի փորձանքը: Միւս կողմէ, գերման հանրապետական բեթիմը մահամերձ կը թուի, Հինտէնպուրկ վճռապէս կանակը դարձուց ընկերվարականներուն ու կեդրոնի մարդոց, ու ծայրագոյն աջակողմին յանձնեց կառավարութիւնը, որ լուծեց Բայխսթակը եւ հաստատեց որոշապէս տիքթաթորական բնոյթ ունեցող բեթիմ մը, բեթիմ որ ըստ ամենայն հաւանականութեան նախապատրաստութիւնն է Հոսէնձոլլերներու կայսերական Գերմանիային վերահաստատման, թերեւս իսկ գերման գահուն վրայ վերերեւմամբը այն Վիլհէլմ Բ-ին որ պատերազմին աղէտը աշխարհիս վրայ արձըկեց եւ զոր դաշնակից տէրութեանց վարիչները յաղթանակէն յետոյ մտածեցին թող մը - թող մը միայն - «պատժել» իբր «պատերազմին յանցաւոր», Թալաթ ու Էնվէր սճրագործներուն հետ...: Այս բոլորը տղեղ է, բայց տրամարանական, յորմեհետէ տեսանք որ յաղթութեան երկրորդ օրն իսկ Գաշնակիցները, նախ Անգլիան (ծովակալ Քէլթորփի միջոցաւ կատարած գաղտնի բանակցութիւններով՝ որ ձախողեցան), յետոյ՝ Իտալիան, յետոյ Միլլրանի, Պրիանի ու Փուանքարէի Ֆրանսան, ջանացին իրենց երկկուան թըշնամի Թուրքիային հետ առանձին համաձայնութիւն կնքել ի վնաս միւս գաշնակիցներուն, եւ ատով՝ զգեանուած Թուրքիոյ վերականգնելուն եւ մեծագոյն յաղթականներուն յաղթելու արտաոտոց ձեւն առնելուն նպատեցին, արդէն իսկ այդ անուղիղ եւ անխոհեմ թաքթիքով Գերմանիոյ ճամբայ բացին, խրախոյս ու զիւրութիւն տուին իր լիակատար վերականգնումը ձեռք ձգելու եւ իր փոխ-վրէժին պատրաստուելու, նորէն համաշխարհային քաղա-

քականութեան գլխաւոր վարիչի իր նախկին յաւակնութեանց իրականացման ձգտելու: Ամերիկա, որ Գաշնակիցներու յաղթութեան այս աստիճանական քայլքոյման մէջ մեծագոյն պատասխանատուներէն մէկն է (եթէ ոչ մեծագոյնը), քանի որ անոր հանրապետական կուսակցութիւնը՝ տապալելով Ուիլսոնը՝ դաշնակիցներուն հետ կողք կողքի խաղաղութիւնը կազմակերպելէ հրաժարեցուց իր երկիրը, եւ ատոր հետեւանքով գլխաւոր պատճառներէն մին կղաւ ամբողջ աշխարհի այս քառասային կացութեան մէջ իյնալուն եւ իր ալ տնտեսական փրլուզման, Ամերիկա կը թուի վերջապէս գիմելլատ գանդաղ բայց ապահով ու հետզհետէ շեշտուող գնացքով մը - դէպ ի լաւագոյն տեսութիւն մը իրերու: Հաւանական կ'երեւայ որ հանրապետականները նախագահական ընտրութեան մէջ պիտի ձախողին, եւ երկրին մեծամասնութիւնը պիտի արտայայտուի ի նպաստ տեմօքրաթներուն, որոնք աւելի մօտիկ են համաշխարհային հարցերու մէջ խաղաղութեան ու քաղաքակրթութեան շահուն համար եւրոպական տէրութեանց հետ գործակցելու եւ Ազգերու Ընկերութենէն սխտեմաթիկարար հետու շմնալու ուղեղծին, որոնք հակառակ են զինհաստութեան ազուշ օրէնքին որ այդ մեծ երկիրը աւազակներու եւ կաշառակերներու որջ մը սկսած է դարձընել, եւ որոնք թէեւ պատերազմական պարտքերու ջնջման առողջ գաղափարին դէմ արտայայտուեցան՝ ընտրական պայքարի նկատումներով, բայց հաւանական է որ յաղթանակը տանելէ յետոյ աւելի ճապուկ եւ ուշիմ, աւելի սղնիւ ու հեռատես գիրք մը պիտի բռնեն այդ կարեւոր հարցին հանդէպ եւս: արդէն իսկ Ամերիկայի թէ՛ տնտեսական ու ելեւմտական, թէ՛ քաղաքական ու մտաւորական միջավայրերուն մէջ մեծ գիրք ունեցող մէկէ աւելի անձնաւորութիւններ սկսած են արտայայտուիլ ի նպաստ ջնջման - կամ դէթ բանաւոր ու չափաւոր ձեւով հաշուեկիակին - այդ պարտքերու ծանր բեռին, որ գլխաւոր պատճառներէն մէկը կղաւ ներկայ թէ՛ արն-

տեսական եւ թէ՛ քաղաքական քառսին, եւ որ արդէն այլ եւս անհնար է որ պահպանուի նոյնութեամբ յորմեհեաէ գերման հատուցմանց հարցը ամենախոշոր գեղջի մը վրայ հիմնուած - ու թերեւս իսկ տեսական մնալու սահմանուած - կարգադրութեամբ մը ընդ միշտ փակուեցաւ: Ամերիկեան արժեթուղթերը ըսկսած են որոշ չափով բարձրանալ ու կարելի է յուսալ որ ամերիկեան տնտեսական անօրինակ տագնապը որ համաշխարհային տագնապին նախադուռը եղաւ ու անոր ծնուցիչ գլխաւոր պատճառներէն մին կազմեց, դէպ ի իր արմատական բուժումն ընթանայ:

Անդին, ճափոն, ասանց մտիկ ընելու Ազգաժողովին թաւրոնական անխելք ճառերը, կը շարունակէ՝ յամառ ու գիտակից կորուով՝ կազմալուծեալ Չինաստանի ահադին թոհուրոհին դէմ իր ազդեցութեան ենթարկուած ինքնավար Մանչուրիան իբր պատուար կանգնել, իր կենսական շահերն սպառնովելու, կարգը, խաղաղութիւնը, քաղաքակրթութիւնը պահպանելու համար ծայրագոյն Արեւելքի դէմ իրեն մօտիկ շրջաններուն մէջ, եւ իր դործունէութիւնը այնքան «մարդկօգուտ» է, եւ ոչ թէ աշխարհակալութեան յիմար ու եսական մուրցքէ մը մղուած, որ ահա նոյն իսկ Միացեալ Նահանգներն ու Խորհրդային Միութիւնը, որ նախ կասկածոտ ու թշնամի աչքով կը նկատէին այդ գործունէութիւնը, այժմ աւելի հանդարտ - ու երկրորդը՝ դրեթէ համակիր - հայեացքով մը դայն սկսած են գիտել:

Իսկ Խորհրդային Միութիւնը, պատակաբար լուծելով իր պարզած ալեկոծ պատկերին հանդէպ՝ կը ներկայացնէ քաղաքական խաղաղութեան, գինք կազմող ազդերու սերտ համերաշխութեան ու տեսական գործակցութեան տեսարան մը, որ իրապէս սիրտիւ է եւ Միութեան կատարած գործերուն լուսագոյնն է: Ընդ է որ ատոր ան հասած է, ոչ միայն որովհետեւ ազգայնամոլութիւնը՝ որ ազգասիրութեան բնական ու ասողջ զգացումին թունաւորուած արտավարակ ձեւն է՝ ջնջած կամ գէթ

զսպած է իր սահմաններուն մէջ, այլ որովհետեւ մանաւանդ հոն կայ կեդրոնական մեծ ու հզօր ազդ մը գինք շրջապատող փոքր ազդերէն քաղաքակրթութեամբ աւելի յստաջացած, սուս ազդը, որ ասանց բունանալու միւս ազդերուն վրայ եւ դանոնք ձուլել ձգտելու (ինչպէս կ'ընէր ձարական Ռուսը), իր մեծութիւնն ու զօրութիւնը գնելով ի սպաս քաղաքական յայնամիտ ըմբռնումի մը, միացուցիչ, կանոնաւորիչ, վարիչ ուժ կը կազմէ, ինչ որ կը պակսի Եւրոպայի մէջ որ կազմուած է քաղաքակրթութեամբ հաւասարապէս զօրաւոր ու յստաջացած զինուորական ու տնտեսական ուժով հարուստ եւ իրարու շատոնց ի վեր մրցակից քանի մը մեծ ազդերէ որ անոր գլուխը կը կենան ու նոյնպէս ստաւել կամ նուազ զարգացած, հին սիւրբով, շահերու մեծ տարբերութիւններով, մշակոյթի խոր տարանմանութիւններով իրարմէ բաժնուած իսկ մը փոքր ազդերէ, որ այդ պատակաւ մեծ ազդերուն շուրջ իրենց մշտական վէճերն ու անհամաձայնութիւնները կը փոեն: (Պրիանի ջանքերը «Եւրոպական Միութիւն» մը ստեղծելու՝ բուրբովին ամուլ մնացին եւ հակառակ արդիւնք տուին, ինչպէս ամուլ մնաց եւ շատ աւելի հակառակ արդիւնք տուաւ Ֆրանքո-գերման մերձեցում մը յստաջրերելու իր ճիգը, որովհետեւ Պրիան կը դեկալարուէր զգացումով միայն եւ չէր տեսներ իր այդ երկու յղացումներն անդործադրելի դարձնող հոգեբանական հզօր արգելքները: Եւրոպայի մէջ խաղաղութիւնը պիտի պահպանուի ու տեսակ մը հաւասարակշռութիւն պիտի կարենայ հաստատուիլ, ազդերու միջեւ սուր վէճերը պիտի կարենան աստիճան մը մեղմանալ, միայն այն ատեն երբ Անգլիա ստիպուի ըմբռնել թէ միայնակ չի կրնար աշխարհը վարել եւ թէ իր ու Ֆրանսայի սերտ միացումովն է որ կրնայ կազմուիլ կեդրոնական դեկալար ուժ մը, այն ուժը որ Ազգաժողովը յաւակնեցաւ բայց չկրցաւ դառնալ): Խորհրդային Միութեան մէջ տեսնուած ուրիշ երկու դրական երեւոյթներն են, Միութիւնը կազմող

ժողովուրդներուն ազգային կեանքին ու սեփական մշակոյթին պահպանման քաղաքականութիւնը, եւ Միութեան երկիրներուն մէջ ճարտարարուեստի զարգացումը, բնական հարըստութեանց շահագործումը յօգուտ այդ ժողովուրդներուն: Մութ կողմը, մտածման ազատութեան եւ անհատական նախաձեռնութեան խափանումն է, որ բեթիմին բոլոր թերութեանց աղբիւրը կը կազմէ եւ որ՝ հակաբնական ըլլալով՝ չի կրնար տեւական մնալ: Անտարակուսելի է սակայն թէ մարդկային ընկերութիւնը վերանորոգելու յանդուզն փորձը որ հոն կը կատարուի, իր բոլոր թերութիւններով մէկտեղ, ունեցած է բարերար ազդեցութիւն մը ամբողջ մարդկութեան վրայ, իբր սանձ՝ ընչայիցձ, տիրամոլ, վայելամոլ մարդոց կամ խմբակցութեանց ետականութեան դէմ, իբր նեցուկ ճնշուածներու, կեղեքուածներու պահանջմանց աստիճանական յաջողման, եւ պիտի ունենայ այդ ազդեցութիւնը հետզհետէ աւելի լայն չափով, երբ նոր վարդապետութեան մը վրայ հիմնուած այդ բեթիմին ծայրայեղութիւնները մեղմանան եւ ան յանգի «յառաջացեալ սամկաւարութեան» մը: Ու այդ նորաստեղծ ու ինքնատիպ բեթիմին բնականունացումն ու հաստատապնդումը աւելի արագ ու դիւրին պիտի տեղի ունենան եթէ Եւրոպայի մէջ խաղաղութիւնը ամբանայ, ինչ որ հնարաւոր է միայն, պէտք է անզամ մը եւս կըրկենել, Ֆրանսայի եւ Անգլիոյ միացմամբ: Այդ միացման որոշ ու ամուր ձեւով մը իրականանալու պարագային, արդէն Ամերիկա եւ Իտալիա եւս կը ստիպուին այդ հօր կորիզին մօտենալ ու յարիլ, ու Գերմանիոյ համար կարելիութիւնը չի մնար նոր պատերազմի մը աղէտը մարդկութեան վրայ արձրկել: Իսկ եթէ Անգլիա յամուրի մանուածապատ, երկղիմի, գիտումնաւորապէս անորոշ քաղաքականութեան մը հետեւիլ, այն ատեն երկրորդ մեծ պատերազմ մը, աւելի ահաւոր քան նախորդը, անխուսափելի կը դառնայ: 1914ի պատերազմը տեղի չէր ունենար եթէ Անգլիա անկից ա-

ռաջ՝ երբ կացութիւնը սպառնալին էր՝ յայտարարած ըլլար թէ Ֆրանսայի կողքին պիտի կուէր ինք եթէ Գերմանիա անոր վրայ յարձակէր. վաղն ալ, նոր պատերազմի մը պայթիլը կամ ոչ՝ Անգլիոյ բռնելիք ընթացքէն կախում ունի: Միլրանի, Պրիանի, Փուանքաուէի օրով, Ֆրանսական կառավարութիւնը, Անգլիոյ հակաֆրանսական էնթրիկներուն պատասխանելու համար, բրիտանական զործիք մը համարուած յոյն բանակը Փոքր Ասիայէն վտարելու եւ անգլիական զօրքը Պոլսէն հեռացնելու ձգտեցաւ եւ ատոր համար Անկորայի համաձայնութիւնը կնքեց, Կիլիկիան պարպեց, դէնքով ու ռազմամթերքով օդնեց Թուրքին, իր զօրքերը Պոլսէն քաշեց, եւ Արեւելքի քրիստոնէութեան վերջնական ջախջախման պատճառեղաւ: Եթէ Անգլիոյ վարիչներուն մտքին մէջ իրենց երկիրն այդ առթիւ կրած պարտութեան յիշատակը եւ անոր փոխ - վրէժի փափաքը աւելի խոր ու վառ կը մնան քան քաղաքակրթութեան (ու իրենց իսկ պետութեան) հիմնական շահերուն մտահոգութիւնը, աշխարհ դատապարտուած է նոր աղէտի մը զոհ դառնալու: Բայց երկու մեծ երկիրներու այժմեան վարիչները աւելի հեռատես ու հաշտ ոգւով մը տողորուած են, ու անհնար չէ յուսալ որ համաձայնութեամբ զործելու ձգտումը զոր ցոյց կուտան՝ ամբանայ հետզհետէ ու տեւականանայ եւ աշխարհիս խնայէ նոր արիւնահեղեղ մը որուն հետեւանքը պիտի ըլլար մարդկութիւնը վայրենութեան հին օրերուն վերադարձնել:

Ազգաժողովին նոր անդամը. - Ներկայ խառնաշփոթ ու զեղեցկութենէ դուրկ կացութեան մէջ՝ Թուրքիոյ Ազգաժողովին անդամ ընդունուելը, ու զրկարաց սիրաժպիտ ընդունուելը, բնական, տրամարանական երևոյթ մըն է:

Ազգաժողովը, ինչպէս Ուիլսոնը գայն յղացաւ, նպատակ ունի բոլոր ազգերը, մեծ պատերազմին մէջ այս կամ այն կողմէն մարտնչած կամ չեղօք մնացած, իր ծոցին մէջ միաց-

նել եւ անոնց ամենուն միջեւ համերաշխութեան, մերձեցման կապ հաստատել, անոնց միջեւ ծագած վէճերուն իրաւախոս՝ ու հաշտարար հանդիսանալ. հասկանալի է որ այդպիսի մարմին մը պարտաւոր էր Թուրքիան ընդունիլ իր ծոցին մէջ՝ երբ այս վերջինը փափաք յայտնէր անդամակցելու, բայց Ազդատողովին անդամներէն ո՞մանց առաջարկով՝ այդ մեծ հաստատութիւնը ինքն իսկ խնդրեց Թուրքիայէն որ հաճի անդամակցիլ. եւ այդ առաջարկը ներկայացնողները Յունաստանը, Իտալիան էին - եւ քուլիսի մէջ՝ Անգլիան, որուն ամբողջ ներքին բաղձանքը Թուրքիան Խորհ. Միութենէն անջատել եւ Ազդատողովին միջոցով իրեն մօտեցնել ու կապել է, - այսինքն տէրութիւններ որ - Ծրանսայի եւ Ամերիկայի հետ - պատերազմի սուեն Թուրքիան անկախ տէրութեանց շարքէն հանելու կամ գէթ զայն Անատոլի մէջ սահմանափակելու անհրաժեշտութիւնը կը հուշակէին... Ու որպէս զի Թուրքիան անպատճառ իրեն անդամ դարձրնել յաջողի, Ազդատողովը միաձայնութեամբ յանձն առաւ նոյն իսկ իր կանոնադրութեան մէկ որոշ յօդուածին դէմ մեղանշել: Կ'երեւակայեմ ի՞նչքան Թուրքերն արհամարհանք ունենալու են - եւ ամենայն իրաւամբ - արեւմտեան քաղաքակրթութեան այս այլասերած ներկայացուցիչներուն հանդէպ: Ատկից առաջ, երբեմնի «դաշնակից» տէրութեանց պատուիրակները, Գերմանիան իրենց անդամակից դարձրնելու համար, իրենց քաջարի ընկեր Պելճիքան զոհեցին, վարիչ Խորհուրդին մէջ անոր ունեցած մշտական աթոռն անկից խլելով ու Գերմանիոյ յատկացնելով: Այս բոլորը՝ որպէս զի «չահելով» իրենց երկկուան թշնամիները, զանոնք կակղեցնեն, բարեկամ դարձրնեն եւ որպէս թէ ատով խաղաղութիւնը ամրացնելու նպատակն, մինչդեռ ճիշդ հակառակ արդիւնքն է որ ստացան (ու պիտի ստանան հետզհետէ եթէ այդ թաքթիքը շարունակեն):

Թուրքիա այսօր չէ անշուշտ ինչ որ էր

սուլթաններու օրով, ինչպէս եւ Իթթիհատի օրով. անվիճելի է որ անոր մէջ որոշ կէտերու վրայ հիմնական բարեփոխութիւններ տեղի ունեցած են. անհնար է չգնահատել զօրեղ ճիգը զոր քէմալեան կառավարութիւնը թափեց մահաճակատի յետագէմ ու մոլեռանդ ոգին բնաջինջ ընելու, թուրք «ազգ» մը կազմելու, թուրք երիտասարդութեան մէջ ուսում, դիտութիւն, արուեստ տարածելու, երկիրը արդիականացնելու համար: Արդարամիտ Հայ մը այդ յառաջդիմական ջանքերը եւ անոնց արդէն իսկ սուած արդիւնքները (որ, ինչքան ալ դեռ պակասաւոր ըլլան, բարերար են ամբողջ Արեւելքի համար) չի կրնար չգնահատել, - ինչպէս որ չի կրնար առարկայականօրէն չյարգել հայրենասիրական յանդուգն ու յամառ, կորովի եւ ճարտար, խորամանկ դիւանագիտութեան ապացոյցները զոր Քէմալ եւ իր ընկերները տրւին՝ պատերազմին մէջ զգեստուած, դիտապատ ինկած Թուրքիան վերականգնելու համար: Այդ վերածնած ու վերանորոգուիլ ձրող Թուրքիան անառարկելիօրէն համակրելի դարձուցած պիտի ըլլար ինքզինքը եթէ իր նախորդ բեթիմներուն մեծագոյն արատը սրբելու, մարդկային ժամանակակից պատմութեան ամենէն քստմնելի ոճիքը քաւելու պարտականութիւնն զգացած ըլլար, եթէ բոնութեան ու վատութեան բոլոր ուժերէն անասելիօրէն հարուածուած հայ ժողովուրդին (որ մանաւանդ՝ թէ եւ ազատագուրկ ու ընկճուած՝ դարերով Թուրքերու հիմնած պետութեան իր տաղանդով ու քրտինքով անսահման ծառայութիւններ մատուցած էր) թուրք կառավարութեան ու ժողովուրդին կողմէ վերջին քառասուն տարուան ընթացքին անոր հասցուած ահաւոր շարիքներուն դէթ սեւէ չափով հատուցում մ'ընել խորհած ըլլար, փոխանակ կովկասեան նորակազմ փոքրիկ տկար Հայաստանի Տէրութեան վրայ յարձակելով զայն եւս արիւնլուայ դարձրնելու եւ անկից հողեր խլելու, ջարդերու եւ տարագրութեանց արհաւիրքէն փախչելով օտար երկիրներ ապաստանած

Թրքահայ խլեակներուն դէմ իրենց ծննդավայրին դռները փակելու եւ այդ պանդուխտներու թշուառ հոյլերուն ինչպէս եւ միմիայն Հայ Ըլլալնուն համար կոտորուած հարիւր հազարաւոր անմեղ արարածներու անհատական ու հանրային ինչքերը կողոպտելու: Ասոնք, ինչպէս եւ ասոնց նման ուրիշ իրողութիւնները, ապացուցին որ արդիականանալ, աշխարհականանալ ձգտող Թուրքիային մէջ՝ քանդուած կամ գէթ զսպուած կրօնական մոլեռանդութեան տեղ նոյնքան մտայլ ուրիշ մոլեռանդութիւն մը երեւան եկած է, ցեղային մոլեռանդութիւնը, եւ զայն ալ զսպելով, ցեղամոլութեան տեղ իմաստուն ու չափաւոր ազգասիրութիւնը դնելով, ու այդպիսի ազատատենչ, արդարամիտ ու լայնախոհ ազգասիրութեան մը մղումով հայ ժողովրդի հանդէպ հատուցման անհրաժեշտ եւ անխուսափելի պարտականութեան գիտակցութիւնն ստանալով եւ այդ պարտականութիւնը կատարելով է որ Թուրքիա Ըրջօրէն ու վճռապէս մտած պիտի ըլլայ իրական քաղաքակրթութեան ոլորտին մէջ:

Արտասահմանի Հայութիւնը յուզուեցաւ, տիրեցաւ, գրգուռեցաւ, տեսնելով որ Ազգաժողովի անդամակցող տէրութեանց ներկայացուցիչներէն եւ ոչ մէկը, այն նիստին մէջ ուր որոշեցին «Տրախիբե» Թուրքիան, ամենամեղմ ձեւով իսկ յիշատակութիւն մը չըրաւ հայ ժողովրդի դէմ կատարուած եղեռնական հսկայ անարդարութեան, եւ յոյս չյայտնեց որ անոր կոխտուած իրաւունքները գէթ մասամբ պիտի դոհացում ստանային Թուրքիոյ Ազգաժողովի անդամակցելուն իսկ հետեւանքով, այն իրաւունքները որոնց մէկէ աւելի անգամներ՝ միաձայնութեամբ քուէարկուած հանդիսաւոր որոշումներով՝ Ազգաժողովը պաշտպան փաստաբանը հանդիսացած էր, Ազգաժողովին վերաբերմունքը տգեղ էր արդարեւ, բայց ոչ դարմանալի: այդ մեծ հաստատութիւնը որ նանսէնի պէս ազնիւ ու քաջ հոգիի մը երկարօրէն ու յամառօրէն կրկնած կոչերուն ի պատասխան սեւէ լուրջ ճիգ չըրաւ օտարութեան մէջ

տառապող փճացող պանդուխտ Հայերէն դռնէ քանի մը տասնեակ հազար Խորհ. Հայաստան փոխադրելու համար, որ Հայ Գաղթ. Կեդր. Յանձնաժողովին տարիներէ ի վեր իրեն ուղղած յիշատակազիրները՝ «Լքեալ» զոյքերու զրաւման հարցին արդար լուծում մը տալու մասին՝ երբեք չհաւանեցաւ Խորհուրդին օրակարգին մէջ մտցնել, ի՞նչպէս կարելի էր սպասել որ այս առթիւ իրապէս վեհանձն ու արի վերաբերմունք մը ունենար ի նպաստ անդթօրէն պարտուած ու լքուած հայ ժողովուրդին: Թէ սակայն հայ ժողովուրդի իրաւունքները սեւէ չափով չեն նուազիր, չեն տկարանար Թուրքիոյ Ազգաժողովին մէջ մտնելովը, առիկա պէտք էր որ հայ տարագիր համայնքներու ներկայացուցիչները ըսէին այս առթիւ Ազգաժողովին, եւ երբ հայ կազմակերպութիւններ, իրարմէ անկախարար, բայց երեքն ալ միեւնոյն միաքը տարբեր Փրագներով արտայայտելով - ինչ որ այդ էական հարցին վրայ հայ ժողովուրդի բացարձակ նոյնախոհութիւնը ապացուցուց - Ազգաժողովին ուղղուած իրենց յուշազիրներով ըսին ինչ որ հարկաւոր էր: Ատիկա բաւական է՝ ներկայ բողոքին համար: Թուրքիոյ Ազգաժողովին անդամ դառնալովը, Կարսը, Վանը, Մուշը, Սասունը, եւն. որ հազարաւոր տարիներէ ի վեր Հայ են եղած - հայ ցեղին ամենահին օրբանն իսկ են եղած, - եւ որոնք երկկուան Թուրք պատմադիրներու եւ աշխարհագէտներու զրքերուն ու քարտէսներուն մէջ իսկ իրենց յարակից վայրերուն հետ՝ «Հայաստան» անուանակոչութեամբ նշանակուած են, մարդկութիւնն անպատուող ոճիւրի մը հետեւանքով չեն կրնար «Հայաստան աշխարհի» մաս կազմելէ զազրիլ: Ու ժողովուրդ մը, որուն դարերու աշխատանքով կազմուած համայնական կալուածները, չէնքերը, հաստատութիւնները ինչպէս եւ անհատական զոյքերը՝ իրաւունքի ամենէն տարրական սկզբունքներուն ոտնակոխմամբ՝ զրաւուած են, չի կրնար Ազգաժողովին վատութեան պատճառով՝ պարտապահանջ ըլլալէ զազրիլ: Արդա-

բուժեան ժամը օր մը անշուշտ կը հնչէ այդ ծայրայեղօրէն հալածուած, անիրաւուած ու թալանուած ժողովուրդին համար, որ այսօր, իր իրաւունքներուն անկորնչելի ըլլալը հանդարտօրէն, առանց սեւէ յոխորտանքի ու սպառնալիքի՝ յայտարարելէ յետոյ, կովկասեան Հայաստանի մէջ իր ունեցած փոքրիկ Տէրութեան խաղաղ զարգացմանն օգնելու եւ օտար երկիրներու մէջ իր աղօթքին վարքութեանն ու մշակոյթը պահպանելու կը յատկացնէ իր ուժերը:

Մեծամոլութիւնը թուրքերուն մէջ. — Ծայրայեղ շողօքորթութիւնները զոր դաշնակից տէրութիւններու դիւանազէտներն ու մամուլին մէկ մեծ մասը շտապեցին ու կը շարունակեն շտապել թուրքերուն՝ քէմալեան շարժումին յաջողութենէն ի վեր, անոնց վրայ մեծամոլութեան գինովութիւն մը բերած ըլլալ կը թուին: Թուրք պատմազէտներու համաժողովը որ վերջերս դումարուեցաւ Անկորայի մէջ, ամենայն պաղարիւնութեամբ սա եղբակացութեան է հասեր թէ թուրքը մոնկոլ կամ թուրանեան ցեղէ չէ՝ ինչպէս կը կարծուի, այլ արլեան ցեղին է՛ն մաքուր տիպարը կը ներկայացնէ եւ նոյն իսկ արմատն է այդ ցեղին, թէ ան է աշխարհիս ամենէն չին քաղաքակրթութեան հիմնադիրը, թէ Քաղզէացիք, Փիւնիկեցիք, Եգիպտացիք, Յոյները, Հիթիթները եւ մեծ քաղաքակրթութիւն հիմնող ու մարդկային թատերարեմին վրայ խոշոր դեր կատարող վաղնջական բոլոր մեծ ազգերը թուրք էին ցեղով կամ թուրքերու ստեղծած անդրանիկ քաղաքակրթութեանն օգտուած են... Ու երբ Պոլսեցի սիրուն թուրք աղջիկ մը «Գեղեցկութեան համաշխարհային թագուհի» ընտրուեցաւ վերջերս Սփայի մէջ, — ինչպէս նախորդ տարիներուն եւրոպական կամ ամերիկեան ազգերու աղջիկներ ընտրուեցան — թուրք մեծ ձայն մը դուռնի իսկոյն՝ «Արդէն յայտնի բան է որ թուրքը աշխարհի ամենէն գեղեցիկ ցեղն է...»: Ասոնք հիւանդոտ մտայնութիւն մը ցոյց կուտան, որ

կրնայ մեծապէս վնասել՝ եթէ այդ մտայնութիւնը նոյնութեամբ պահպանուի՝ այն ջանքերուն զոր կը թափէ թուրք ժողովուրդը «մտնելու համար արեւմտեան քաղաքակրթութեան ճամբուն մէջ» ըստ իր մտաւորական ու քաղաքական նորագոյն ղեկավարներուն իսկ յայտարարութեանց: Մեր մամուլին մէջ ոմանք հայրենասիրական ճարտար թաքթիք մը ուղեցին տեանել ու գնահատել թուրքին անցեալը չափազանցօրէն մեծ ցոյց տալու եւ թուրքը արեւմտեան ամենէն քաղաքակիրթ ազգերուն ցեղակից յայտարարելու այդ ձգտումին մէջ. ատով՝ ըստ իրենց՝ որպէս թէ թուրք մտաւորական ղեկավարները խրախուսած զօրացուցած կ'ըլլան եղեր իրենց ժողովուրդին եւրոպականանալու, քաղաքակրթուելու ճիգը եւ կը նպաստեն եղեր արեւմտեան մեծ ազգերէն թուրքը համարել տալու իրր իրենց ընտանիքին մէկ անդամը, իրր ոչ թէ «բարբարոս ասիացի Մոնկոլ» մը, այլ շատ հնուց ի վեր քաղաքակրթութեամբ Ալլեան մը, Հելլէնէն առաջ արդէն Հելլէն մը...: Հիմնովին սխալ դատողութիւն. քաղաքակիրթ ազգերուն ընտանիքին մէջ մտնելու համար անհրաժեշտ չէ արլեան ցեղին պատկանիլ. Չինացին ու Ճափոնցին ղեղին ցեղին կը պատկանին, բայց հոյակապ քաղաքակրթութիւն մը ստեղծած են, նոյնպէս Հնդիկը եւ Պարսիկը՝ որ արիական ցեղին կը պատկանին, բայց չեմ կարծեր թէ արլեան ճիւղէն ըլլան. նոյնպէս՝ Հրէան, որ սեմական ցեղին կը պատկանի, բայց Աստուածաշունչի պէս հրաշալիք մը ստեղծած է, իսկ Հունգարները, Ֆինլանտացիք ու Պուլկարները, թուրանական ցեղին կը պատկանին, բայց շատոնց Եւրոպա եկած, քրիստոնէացած, արեւմտացած, քաղաքակիրթ ու ազնիւ ժողովուրդներ են: Թուրք ու եւրոպացի բոլոր պատմաբանները ցարդ թուրքը թուրանական ցեղին մէկ ճիւղը կը համարէին, եւ ատոր հետեւանքով է որ համաթուրանական քաղաքական ծրագիր մըն ալ կազմուեցաւ. ի՞նչ փաստերու վրայ հիմնուելով է որ յանկարծ թուրանական թուրքը Ալ-

պեանի կը փոխուի: Անշուշտ, այսօրուան թուրքը (Փոքր Ասիոյ եւ մանաւանդ Պոլսոյ, Իզմիրի պէս արեւելեան մեծ քաղաքներու մէջ) չէ ինչ որ էր երբ կեդրոնական Ասիայէն խուժեց եկաւ Կովկաս, Պարսկաստան, Հայաստան ու Փոքր Ասիա, բիւրաւոր յոյն, հայ, վրացի, չէրքէզ, ալպանացի, քուրդ պատանիները որ մահմեականացուցեցան, այդ ցեղերու պատկանող անթիւ գեղեցիկ աղջիկները որ թուրք հարեմները մտցուցան, կերպարանափոխեցին, գեղեցկացուցին, ալպանացուցին զայն Փիղիքապէս, ու շնորհալի Քերիման Հալիս հանրմին երակներուն մէջ ո՛վ գիտէ այդ վերոյիշեալ ցեղերուն արիւնէն ինչքան բազմաթիւ կաթիլներ կան: Ճշմարտութեան վրայ չհիմնուած հայրենասիրութիւնը երբեք լաւ արդիւնքներ չի կրնար տալ. ու մեծամոլութիւնը միշտ աղետարեր է: Մենք ալ ատենով այդ ախտէն ունեցանք բաւական. մեր մէջ ալ կային միամիտներ որ Հայր աշխարհիս մեծագոյն ազգը կ'երեւակայէին՝ հնութեամբ ու արժէքով, քանի որ Յդեմը Հայաստանի մէջ էր, Ադամ, Եւա եւ Աստուած ինքն իսկ հայերէն կը խօսէին հոն, Նոյ Նահապետը Հայաստանի մէջ ոտքը դրաւ ջրհեղեղէն յետոյ եւ Հայ էր, ուրեմն եւ բոլոր ազգերը Հայէն կը սերին, բոլոր լեզուները հայերէնն ունին իրենց աղնադրիւր, եւ քանի որ մենք, աշխարհակալ Արտաշէս մը ունեցեր ենք որ Ասիան ամբողջ նուաճելէ յետոյ մինչեւ Յունաստան տարածեր է իր տիրապետութիւնը, եւ Արգար թագաւոր մը որ միակ վեհապետն է կղեր որուն Քրիստոս իր ձեռքով գրուած միակ նամակը ուղղեր է, եւն. եւն.: Այդ խելքով էր մեծ պատերազմի վազորդայինն՝ Կովկասէն մինչեւ Միջերկրական տարածուող անկարելի, անիրազորելի հայկական պետութիւն մը կազմուած տեսնել երազեցինք ու պահանջեցինք: Այդ մեծամտութեանց արդիւնքը տեսանք: Թուրքերը գէթ աւելի իրատես կը կարծէինք: Հիմա մեծամոլութենէ տարուելու կարգը անոնց է եկեր: Մերինը գոնէ բանաստեղծական էր, սրտայոյզ,

կարգ մը հին ժողովրդական աւանդութեանց, պատմական գէպերու առասպելական խոշորացմանց կամ կարգ մը պատմական իրաւունքներու ընդարձակմանց վրայ կը հիմնուէր, թուրքերունը արտառոց է ու քիչ մը գաւեշտական:

Պէտք է հոս ըսեմ նաեւ սակայն որ եթէ այժմեան թուրք պատմագէտները մեծամոլութեան մէջ չափը կ'անցընեն, մենք ալ թուրք ցեղին զանազան ճիւղերուն անցեալին մէջ կատարած բոլոր գործերուն, պատմութեան մէջ խաղացած ամբողջական դերին վրայ որոշ, ճշգրիտ, լիալիր տեղեկութիւն չունինք. այն զաղափարը զոր կազմած ենք ընդհանրապէս այդ մասին, հարեւանցի է, աւելի զգացական քան առարկայական ու զիտական: Պէտք է ջանանք գիտնալ ճշմարտութիւնը, մեր ինչպէս թուրքերու անցեալի մասին, պէտք է սորվինք զայն ու սորվեցնենք մեր նոր սերունդին՝ ոչ անշուշտ հեռեւելով թուրք նորելուկ երեւակայտ պատմարաններուն, այլ երէկուան եւ այսօրուան մասնագէտ, անկողմնակալ, ճշմարտախոյզ լուրջ և արուստեղ գիտուններու: Մեր վարիչներուն մեծ մասին – չըսելու համար բոլորին – այդ խնդրոյն նկատմամբ բոլորովին տգէտ կամ կիսատգէտ ըլլալը մեզի վնասակար եղած է:

Թուրք լեզուի բարեկարգումը. – Նոր թուրքերու ըրած անվիճելիօրէն լաւ բաներէն մէկը, արար այրուբենին տեղ լատինականը որդեգրելու իրենց զովելի դադափարէն յետոյ, ջանալն է իրենց լեզուն մաքրել պարսիկ եւ արար բառերու եւ քերականական ձեւերու ահագին դէզէն որով ծանրաբեռնուած էր ան: Մենք Հայերս բնաւ պէտք չունինք սեւէ փոփոխութիւն մտցնելու մեր ազգային այբուբենին մէջ, որ կատարեալ է, հանճարեղ Հայու մը ձեռքով մեր լեզուին համար յատկապէս յօրինուած ու անոր բոլոր հնչիւնները ճիշտ տուող. արար այբուբենը, օտար ու տարբեր ցեղի մը համար յօրինուած, պակասաւոր է

ինքնին և բոլորովին անյարմար թուրք լեզուին հնչյունները ամբողջութեամբ և ճշգրտութեամբ տալու, որով և թուրքերը իրապէս յառաջդիմական քայլ մ'առած են լատին այբուբենը որդեգրելով: Գալով լեզուն օտար աւելորդ տարրերէ մաքրելու գործին, ասոր պէտքը զգացած ենք արդարեւ մենք ալ ասեն մը և այդ պէտքին զոհացում տուած ենք արդէն աւելի քան կէս դար առաջ. թուրքերը արար և պարսիկ լեզուներէն անհամար փոխառութիւններ բրած էին իրենց լեզուին աղքատութեան պատճառով (աղքատութիւն զոր կը խոստովանէր ինծի թուրք ազնիւ մտաւորական մը զոր ճանչցայ շողեկառքին մէջ 1908ի աշնան Փարիզէն Պոլիս գացած ասենս և որ կ'ըսէր թէ «Եւրոպայի ամենէն աղքատ լեզուն է թուրքերէնը և պէտք է զայն ճոխացնել ինք իր մէջ, բայց անհրաժեշտ է զայն մեծապէս զարգացնել»): Մենք հարուստ ու շատոնց ի վեր յղիւած, զարգացած լեզու մը ունենալով հանդերձ՝ ստրկութեան ու տգիտութեան դարերու ճնշման տակ՝ մեր վրայ տիրող ցեղին բռներէն շատեր մտցուցած էինք, ինչպէս և այդ լեզուին քերականութեան, Փրագարանութեան ձևերէն շատեր, մեր ոչ միայն խօսակցութեան լեզուին այլ մեր գրական, բանաստեղծական արտադրութեանց մէջ: Օտար լեզուներէ բառեր փոխ առնել՝ երբ այդ բառերը նոր երանդ, նոր ճոխութիւն կը բերեն, թերութիւն չէ, ընդհակառակն: Բոլոր լեզուները այդպէս օգտուած են աւելի հին, աւելի յըղկուած լեզուներէ, բայց շափը պէտք է պահել, և օտար բառերը չգործածել երբ դուն քու բընիկ լեզուիդ մէջ անոնց համարժէքն ունիս արդէն: Մենք շատոնց է որ կատարած ենք այդ մաքրագործումը, արեւմտահայերը թերեւս քիչ մը չափազանցութեան երթալով այդ մաքրագործումին մէջ (կան հայացած թուրք բառեր, ու նոյն իսկ թուրք հարազատ ձևով մեր մէջ ընտանի դարձած բառեր, որոնք իրենց բուն համարժէքը չունին մեր լեզուին մէջ և զոր վտարել անմտութիւն է, երբ մեր ոսկեղարեան

լեզուին մէջ գիտենք որ չեն պակսիր հայացած յոյն բառեր և մանաւանդ բազմաթիւ հայացած պարսիկ բառեր. իսկ արեւելահայք դեռ այդ մաքրագործումը բաւականաչափ չեն կատարած, քանի որ վաքան, դարդ, ջիգար, գիւլա և ասոնց պէս բառեր կը գործածեն, զոր տեւ օտար լեզուէ փոխ առնելու պէտք չունինք): Լաւ է որ թուրքն ալ ազատէ իր լեզուն այն բոլոր օտար բառերէն որոնց համարժէքն ունի իր լեզուին մէջ. բայց արդեօք հոգ ալ չափազանցութեան չե՞ն երթար թուրք վերանորոգիչները, չկա՞ն արդեօք շատոնց ի վեր թուրքերու ընտել դարձած արար ու պարսիկ այնպիսի բառեր, որոնց բուն համարժէքը չունի թուրքերէնը (կամ եթէ ունի՝ թուրք հին բարբառներու բառեր են, շատոնց մոռցուած, կամ օսմանեան թուրքերուն համար անձանօթ, օտարոտի), և այդպիսի օտար բառերու պահպանումը, ասոնց մնասելու լեզուին ընդհանուր թրքական նկարագրին, կը ճոխացնէ, կը նրբացնէ զայն, նոյն իսկ անհրաժեշտ է անոր յստակութեան, ներդաշնակութեան ու վայելչութեան համար, մինչ ատոնց տեղ՝ ամէն պարագայի, ասոնց բացառութեան՝ հին թուրք բարբառներէ քաղուած ու մօտաւորապէս համարժէք, բայց անընտել, արտատոնց ու ապրելի շատոնց զաղբած բառեր դնելը կրնայ այլանդակել լեզուն:

Էջմիածնի եկեղեցական ժողովը. - Դառնալով մեր ազգային գործերուն, է՛ն առաջ պէտք է խօսիլ այն մեծ ժողովին վրայ որ պիտի բացուի Էջմիածնի մէջ նոյ. 10ին, Ամենայն Հայոց հանգուցեալ Հայրապետին յաջորդն ընտրելու և Հայաստանեայց եկեղեցւոյ բարեկարգութեան հարցը ուսումնասիրելու համար: Այդ ժողովին զազափարը, մէկ ու կէս տարի առաջ, երբ դեռ թուականը չէր որոշուած և անոր Երեւանի կառավարութեան կողմէ արտօնուիլը միայն ծանուցուած էր, որոշ ոգեւորութիւն յառաջ բերաւ գաղութներու մէջ ու բազմաթիւ պատգամաւորներ ընտրուեցան,

մինչ այժմ որ թուականը որոշուած է եւ քիչ օր է մնացած ժողովին կայանալուն, եթէ ոչ անտարբերութիւն, դէթ թուութիւն մը, դանդաղութիւն մը կը տեսնուի այդ մասին մեր գաղութներէ շատերուն մէջ. ամառնային եղանակն էր ատոր պատճառ, տնտեսական տագնապը որ սաստկացաւ այս վերջին տարուան ընթացքին, թէ «Երեւանի կառավարութիւնը անկեղծ չէ, քոմէտի կը խաղայ» ըսողներուն, ժողովին կայանալը դեռ մինչեւ այսօր տարակուսական հոշակողներուն տարածայնութիւնները, — չեմ գիտեր. բայց այդ գաղութները դէպ ի այդպիսի կարեւոր դէպք մը, ինչ ալ ըլլայ անոր պատճառը կամ պատրուակը, աններելի յանցանք է մեր գաղութներուն համար:

Տիրող յանկերգն է մեր գաղութներուն մէջ՝ ոչ մէկ դուժար զոհարերել, ոչ մէկ հաւաքական հանդանակութիւն կատարել այդ ժողովին մասնակցելու համար, ամէն յոյս դնել իրենց դրամով իրր պատգամաւոր երթալ յանձն անող պատգամաւորներու վրայ, կամ շունեւոր պատգամաւորներու ծախքերուն համար իրենց առատաձեւութիւններով ծանօթ քանի մը հարուստի միայն կառչել, մինչ մեր թեմական առաջնորդները եւ եկեղեցական վարչութիւնները պէտք էր ժողովրդական հանդանակութիւն բանային եւ ոչ միայն պատգամաւորներու ծախքերն այդ ձեւով ապահովէին, այլ եւ նւթական անձուկ կացութեան մէջ դրոնուող Մայր Աթոռին ինչպէս եւ Խորհ Հայաստանի այս կամ այն ազգօգուտ հաստատութեան նուէրներ դրկէին անոնց ձեռքով՝ այսպիսի հանդիսաւոր ու յուզիչ առիթով մը որ գաղութահայութեան կարելիութիւն կուտայ Մայր Հայրենիքին հետ ուղղակի հաղորդակցութեան մտնելու: Երեւանի կառավարութիւնը՝ հակակրօն ըլլալով հանդերձ՝ յանձն կ'առնէ հիւրասիրման ծախքերը իջմիածին երթալիք պատգամաւորներուն, զոր Մայր Աթոռը կը ստանձնէր ասեկօք եւ զոր ստանձնելու կարող չէ այսօր, իսկ գաղութահայութիւնը, որ միշտ կը յայտարարէ թէ Լուսաւորչի Աթոռը նուի-

րական է իրեն համար, սեւէ զոհարերութիւն յանձն անել չ'ուզեր. տխուր է այս տեսարանը, եւ ես զայն կը վերադարձնեմ ոչ թէ անտեսական տաղնապին, այլ հոգեկան տկարացման տաղնապին մը: Երեւանի վարիչները, որ երեւակայեցին թէ գաղութահայութեան տժգոյն պատասխանը ներգաղթի էական գործին օգնելու մասին Պ. Տէր Գարբիէլեանի եւ Բարեգործականի կոչերուն՝ որոշ նկատումներու կամ վերապահումներու արդիւնք էր, կրնան տեսնել որ այդ նոյն գաղութահայութիւնը ահա աւելի եւս տժգոյն դիրք մը կը բռնէ իջմիածնի ժողովին ալ հանդէպ որ իրեն համար կրօնական, բարոյսկամ ու ազգային երբեակ տեսակէտով մեծ կարեւորութիւն ունի սակայն: Երւարում կայ, թուլացում, զոհարերութեան ոգիի նուազում, ինչ որ վտանգաւոր երեւոյթ է: Տնտեսական տաղնապը այն աստիճան աղքատացուցած չէ մեր գաղութներու ամբողջութիւնը, որ չկարենային այս առթիւ իրենց պարտականութիւնը կատարել. այդ պարտականութեան ոգեւորեալ — ու խորապէս, տեսականօրէն ոգեւորեալ — գիտակցութիւնն է որ կը պակսի. ու չենք տեսնուր — քանի մը բացասիկ դէմքերէ զատ — ղեկավարներ, պետեր (եկեղեցական թէ աշխարհական), որ ցնցեն այս թրմութիւնը, մղեն մեր բոլոր գաղութները իրենց պարտականութիւնը կատարելու թէ՛ հայրենիքի վերաշինութեան թանկարժէք գործին, թէ՛ ներգաղթի կենսական գործին եւ թէ՛ Մայր Աթոռին հանդէպ: Պոլսոյ Հայութիւնը միայն՝ իջմիածնի ժողովին հանդէպ ցոյց տուաւ վերջերս այն ազնիւ ու լուրջ վերաբերմունքը որ պէտք էր. այդ կրօնական համայնքին ղեկավար մարմինները որոշեցին նախ հանդանակութիւն բանալ ծախքերուն համար եւ յետոյ պատգամաւորներ ընտրել, ընտրելու համար ոչ թէ միմիայն դրամ ունեցողներ, այլ ունեւոր կամ շունեւոր ձեռնհաս անձեր, բայց հոն ալ քէմալական կառավարութեան արդեւլքը եկաւ յանկարծ այդ սիրուն ոգեւորութեան վրայ պաղ ջուր թափել:

Այդ արգելքը տարօրինակէս հակասական պատճառարանութեան մը վրայ կը յենու: «Մէնք, կ'ըսէ կառավարութիւնը, լաիք Հանրապետութիւն մըն ենք եւ կրօնական ժողովներով չենք հետաքրքրուիր, ուրի՛մն կ'արգելենք թուրք-Հայ քաղաքացիներու որ մասնակցին օտար երկրի մը մէջ կայացող այդպիսի ժողովի մը, եւ եթէ երթան մասնակցիլ, իրենց թուրք քաղաքացիութեան հանգամանքը պիտի կորսնցնեն եւ այլ եւս թուրքիս պիտի չկարենան դառնալ»: Սորհրդային կառավարութիւնը գերազանցօրէն լաիք է, բայց լայնամտութիւնն ունեցաւ այդ ժողովն արտօնելու: Ֆրանսական Հանրապետութիւնն ալ լաիք Հանրապետութիւն է (ու շատոնց ի վեր), բայց կաթոլիկ Ֆրանսացիներուն ամենալայն պատուութիւն կուտայ զրկել Հոմ իրենց եկեղեցական պատգամաւորները՝ իրենց Պապն ընտրելու համար: Ժողովը որ պիտի դամարուի նոյ. 10ին, կրօնական հանգամանք ունի, անոր յայտազիրը ծանօթ է եւ որոշ. ճիշդ լաիք, աղաւթիո՛հ Հանրապետութիւն մը ըլլալուն ապացոյց մը եւս տալու համար՝ թուրք քէմալեան կառավարութիւնը պարտաւոր էր ոեւէ արգելք չդնել թուրք-Հայ պատգամաւորներուն մասնակցութեան: Էջմիածնի կաթողիկոսը այդ արգելքով չի դադրիր Ամենայն Հայոց Հայրապետն ու Հայ Եկեղեցւոյ գերագոյն պետն ըլլալէ: Այդ արգելքը ուրիշ բան չէ եթէ ոչ աւելորդ ու տգեղ հարուած մը եւս արդէն իսկ չափազանց հարուածուած հայ ժողովուրդին եւ անբարեկամական վերաբերմունք մը դէպ ի խորհրդային կառավարութիւնը, որուն արտօնած կրօնական մէկ ժողովին հանդէպ անհիմն կասկածանքի ձգտում մը կը թաքնուի այդ ժեսթին մէջ:

Հակասակ այդ բոլորին, էջմիածնի ժողովը տեղի պիտի ունենայ ապահովապէս, եւ արժանաւոր եկեղեցական մը պիտի ընտրուի իբր «Ամենայն Հայոց Հայրապետ»:

լուրերը որ կուզան Հայկպի եւ Գոմասկոսի շրջաններէն, հայ ազգային կեանքին հետ ոեւէ ներքին կապ չունին: Սուրիոյ Հայերը երբեք մտքերնուն չեն անցուցած հայկական ատանձնայատուկ ձգտում ունեցող քաղաքականութիւն մը վարել հոն. անոնք կ'ուզեն զիրենք հիւրընկալող երկրին՝ որուն քաղաքացիներն եղած են այժմ՝ ընդհանուր շահերուն ծառայել, իրենց տոհմային մշակոյթն ու կրօնական հաստատութիւնները պահպանելով: Իրենց ամենէն հեղինակաւոր ներկայացուցիչները ինչպէս եւ արտասահմանի հայ մամուլը ատիկա ամենայն յստակութեամբ եւ անկեղծութեամբ արտայայտած են: Թէ այս նոր, խորհրդաւոր ու մոռյլ դէպքերուն սկզբնական արարքը Հայու մը դէմ Հայու մը ձեռքով կատարուած ըլլայ հոն, ատիկա ցաւալի է, բայց եւ որոշ է որ այդ Հայերէն ոչ մին եւ ոչ միւսը Հայ համայնքին անունով եւ անոր զբոլումով ու ցուցմունքով գործողներ չեն. մին հոգատար իշխանութեան կողմէ նշանակուած պաշտօնեայ մըն է, միւսը անհատ մըն է, որ իր ետեւ ոեւէ հայ խրմբակցութիւն չունի: Այդ առթիւ արար ազգայնական մտմուլին կողմէ ամբողջ հայ համայնքին դէմ արձակուած ատելավառ ու գրգռիչ խօսքերը՝ անարդար եւ անլայել են ժողովուրդի մը հանդէպ որ միշտ բարեկամ եղած է Սուրիոյ ժողովուրդներուն, եւ միշտ բոլոր սրտով գնահատած է անոնց ալ իրեն համար ցոյց տուած բարեկամութիւնը, մասնաւորապէս անոնց եղբայրական վերաբերմունքը պատերազմի արհաւիրքներու ընթացքին եւ Կիլիկիոյ պարսպումէն ի վեր, ժողովուրդի մը հանդէպ վերջապէս, որ այս հիւրընկալ երկրին օգտակար ըլլալ ուզելէ զատ ուրիշ յանցանք չունի (եթէ մերթ երեւցած են հոն Հայեր որ ազմրկայոյց մեծամիտ ընթացքներ ունեցած են, ատոնք բացառիկ երեւոյթներ եղած են, եւ ատոնք ալ երբեք Սուրիոյ ժողովուրդներուն դէմ չէ որ գործած են): Այդ բոլորին մէջ, արտաքին դաւեր են որ կը զգացուին (մէկ կողմէ

Սուրիոյ մէջ նոր հրաբուխ — Վրդովիչ

Թրքական դաւեր, ու միւս կողմէ գաշնակից տէրութեանց մրցակցական խարդաւանանքներուն շարունակութիւնը) . սուրիացի ազգայնականները խաղալիք դառնալու չեն այդպիսի նենդ սաղբանքներու, որ Սուրիոյ բարիքը չէ որ իրենց նպատակ ունին . փոխանակ իրենց ցեղակիցները Հայոց դէմ գրգռելու, այդ արտաքին դաւերուն հետեւանքով իրենց երկրին գալիք վնասներուն խորհելու են եւ իրերն աւելի պաղարին, արդարամիտ ու բանաւոր ձեւով դատելու են: Սուրիոյ ժողովուրդները աւելի անկեղծ, անչաճախնդիր եւ անձնուէր բարեկամ չունին քան Հայերը, եւ աւելի աղնիւ հոգատար, դէպ ի բացարձակ անկախութիւն գիրենք քայլ առ քայլ առաջնորդող լաւագոյն օգնական չեն կրնար ունենալ քան Ֆրանսան, զոր իրենք իսկ դարերէ ի վեր նկատած էին իբր իրենց պաշտպանը եւ ուսուցիչը: Եթէ տրուած ըլլար որ Ֆրանսա մնար Կիլիկիա եւ այնտեղի Հայերը՝ փոխանակ իրենց ծննդավայրը ձգելով փախչիլ ստիպուելու՝ հոն շարունակէին ապրիլ ու աշխատիլ Ֆրանսայի հովանաւորութեան տակ, անոնք շատ երջանիկ պիտի ըլլային այսօր: Սուրիացիք շատ բազմաւոր եղան այս մեծ պատերազմին վաղորդայնին, եւ իրենց մէջ կան որ կարծես չեն զգար, չեն տեսներ իրենց բազմաւորութիւնը: Ատիկա դատել իրենց կը պատկանի անշուշտ, բայց Հայերու ալ իրենց բարօրութեան մասին մեր հայեացքներն անկեղծօրէն արաայայտելով է որ կըրնանք մեր բարեկամութիւնն ապացուցանել:

Անշուշտ Սուրիոյ Հայոց կրօնակած եւ աշխարհական ղեկավարները կ'ընեն ինչ որ պարտին լուսաւորելու համար մեր սուրիացի եղբայրները . եւ անշուշտ՝ մանաւանդ՝ այսպիսի ձգտելու ու փափուկ կացութեան մը հանդէպ՝ մեր ներքին վէճերը կանգ կ'առնեն հոն ու հայ համայնքը ներքին ցնցումներով առիթ չի տար սասակացնել այն անտեղի կասկածոտութիւնն ու տատկութիւնը որ տեղական ժողովուրդներուն մէջ մասին մէջ կը նկատուին իրեն հանդէպ:

Երուսաղէմի Աթոռը .- Լուրերը որ մեզի կը հասնին Երուսաղէմէն, այլապէս ուրախառիթ են եւ սիրովարար: Թորգոմ պատրիարք լիովին կ'արգարացնէ այն յոյսերը որ իր վրայ դըրուեցան . իր իմաստուն եւ յարատեւ ջանքերով եւ ամբողջ Միաբանութեան անձնուէր ու համերաշխ աջակցութեամբ, ան կը շարունակէ ու կը լրացնէ իր մեծանուն նախորդին սկսած գործը: Ծնորհաւորելի գաղափար մըն է որ ունեցաւ ան՝ հրաւիրելով Պ. Ոսկան Մարտիկեանի պէս կարող ու լուրջ անձնաւորութիւն մը Պատրիարքարանին ելմտական շիտթ ու վրտանգաւոր կացութեան միանգամ ընդ միշտ վերջ դնելու համար . Սիւն իր սեպտեմբերի թիւին մէջ կը գրէ թէ Տնօրէն ժողովը բազմաթիւ նիստերու մէջ «գրադած է եկեղեցական, վարչական եւ ելմտական գործերով, մասնաւորապէս հետամուտ եղած է պիւտճէի ճիշդ ու խիստ գործադրութեան յարակից բացառիկ պիւտճէներու նկատմամբ, մատակարարական կեանքը հաստատուն դրութեան վերածելու համար անհրաժեշտ դատուած հրահանգներու, կանոններու եւ տոմարական կազմաւորմանց պատրաստութեան, միշտ առաջնորդուելով իմաստուն եւ իրատես թելագրութիւններէն Վսեմ . Ոսկան պէյ Մարտիկեանի որ անխոնջ եւ անդուլ ջանադրութեամբ նուիրուեցաւ հաստատութեանս ճշմարիտ օգտին . գլխաւորապէս իր ջանքերովն է որ ծրագրուեցաւ մօտալուտ շինութիւնը չորս մեծ շէնքերու որոնց եկամուտը պիտի յատկացուի պարտքի չիջուցման գործին»: Սիւն կ'աւելցնէ թէ «Արմրատ եպիսկոպոս եւս, որ իբր Ընդհ. Քննիչ իր կորովն ու փորձառութիւնը ի սպաս դրած է Հաստատութեան բարգաւաճման ու բարեկարգութեան կենսական գործին, յոյժ գնահատելի աշխատութիւն մը ունեցած է վանքին մէջ»: Նոյն թիւէն կ'իմանանք նաեւ թէ նորոգութիւններ կատարուած են Ս. Յարութեան տաճարին մէջ Հայկական Գողգոթայի վերնայարկ մատուոնին, Հանդերձից բաժանման խորանին եւ Իւղարերից սեղանին վրայ, եւ ծրագրուած է

նմանօրինակ անհրաժեշտ նորոգութիւններ կատարել նոյն տաճարին մէջ Հայոց դարաւոր սեփականութիւնը եղող Ս. Լուսաւորչի հինաւուրց եկեղեցիին, ինչպէս եւ Բէթղեհեմի տաճարին, եթէ օժանդակող բարեսէր ազգայիններ գտնուին: Փառանգաւորաց վարժարանը կը շարունակէ զարգանալ եւ հմուտ ու գիտակից եկեղեցականներ պատրաստել, Սիոնի իր կրօնական - բանասիրական - գրական բովանդակութիւնը հետզհետէ կը ճոխացնէ, եւ Դուրեան հիմնադրամի միջոցով եւ այլ միջոցներով Երուսաղէմի Աթոռին կատարելիք հրատարակչական գործը, որ ա՛յնքան կարեւոր է, յառաջ կը տարուի եռանդով ու մեթոտով: Աստուծնական Սորհուրդը, որ արդէն իսկ ծրագրած էր ձեռնարկել Պետրոս Դուրեանի ամբողջական գործին քննական հրատարակութեան մը, ինչպէս եւ գրքի ձեւով վերհրատարակմանը Դուրեան պատրիարքի կեանքին ու գործին նուիրուած ուսումնասիրութեան գոր գրեց Թորգոմ սրբազանը, որոչեւ է - ու ծափահարելի է այդ զազափարը - տպագրել նաեւ այն բոլոր հմտական եւ գրական աշխատասիրութիւնները որ Եղիշէ Դուրեան սրբազանը խրատագրած էր եւ զոր ինք, հակառակ տարիներ առաջ իրեն անձամբ կամ հրատարակաւ ուղղուած խնդրանքներու, միշտ դժգոհ, միշտ կատարելագործելու, լրացնելու, յղկելու հետամուտ, կը վարանէր հրատարակել, այն է «Պատմութիւն Հայ Մատենադրութեան մինչեւ ԺԳ. դար», ստուար հատոր մը երեք մասով.

1. Մատենադրական խնդիրներ ու երեւոյթներ,
2. Կենսագրական ծանօթութիւններ մատենագիրներու կեանքէն եւ նմոյշներ անոնց գործերէն.
3. Յաւելուած, ուր պիտի փնջուին Հայ մատենագրութեան վերաբերմամբ իր պատրաստած բայց թերի մնացած զանազան ուսումնասիրութիւնները: Յետոյ պիտի հրատարակուի նաեւ նոյն հեղինակին «Հայ դիցարանութիւնը», «Հայոց Ազգ. Պատմութիւնը», «Կրօններու Պատմութիւնը», ինքնագիր եւ թարգմանածոյ, տպագրուած եւ անտիպ քերթ-

ուածներու հաւաքումը, բանասիրական եւ քննական պատմական զանազան ուսումնասիրութիւններ, եւն.:

Ասոնք պիտի ըլլան լուսազոյն սկզբնաւորութիւնը հրատարակչական գործին զոր լայն ծրագրով մը յղացած է Թորգոմ պատրիարքը՝ իր աջակից Միտրանութեան հետ, եւ որ հետզհետէ ընդարձակուելով, մեծ ծառայութիւն պիտի մատուցանէ մեր գրականութեան, զարմնելով Երուսաղէմի վանքը երկրորդ Ս. Ղազար մը:

Ձեռք տարակուսիր որ այս բաղմատեսակ աշխատութեանց մէջ՝ Թորգոմ սրբազան չի մոռնար նաև սաղիմական Պատրիարքարանի նոր կանոնագրութիւնը պատրաստելու եւ հոգատար իշխանութենէն ընդունել տալու դժուար ու էական գործը:

Հայ տաղանդը արտասահմանի մէջ - Ռուբէն Մամուլեան, որ իր ամառուան արձակուրդը եկաւ Ֆրանսա անցընել, սինեմագրական եւ թատերական աշխարհին եւ մամուլին կողմէ յաղթական ընդունելութիւն մը գտաւ, ինչպիսին կը գտնեն միայն աշխարհահռչակ արուեստագէտները: Եւ այդ երիտասարդ բեմադրիչը, որ միայն բեմադրիչ չէ, այլ եւ վիպակներէ ինքն իսկ Ֆիլմեր հանող եւ ծրագրած ունի բոլորովին անձնական յըզացումով Ֆիլմեր, որ նաեւ նուրբ ու հոգեբան դերասանամարդ է, իրաւամբ է որ հասաւ հաղուողէսորէն կարճ ժամանակի մէջ միջազգային արուեստագիտական աշխարհի առաջին տեղերէն մին գրաւելու, նոյն իսկ ոմանց կողմէ հռչակուելով աշխարհի այժմեան առաջին բեմադրիչը: Փարիզեան մեծ լրագիրներու եւ սինեմագրական հանդէսներու աշխատակիցներ մինչեւ Հավր՝ զինք բերող շոգենաւը դացին, իրմէ ինքերպիտ ուղեւու՝ իր ձեռագրին ու լուսանկարին հետ, եւ բաղմաթիւ եղան իր մասին հրատարակուած մեծապէս ներբողական յողուածները, որոնց մէջ մեր թանկագին հայրենակիցը «մեծ Ռուբէն Մամուլեան»ը, «սպ-

չեցուցիչ Ռուբէն Մամուլեան»ը կ'որակուի: Փարամունթի վարչութիւնը ի պատիւ իրեն՝ ինչպէս եւ Մորիս Երվալիէի եւ Ժանէթ Մաքսոնալտի որոնք իր ղեկավարութեան տակ Սիւրէ զիս այս գիշեր Փիլմին գլխաւոր դերակատարներն եղան, ճաշկերոյթ մը տուաւ ուր փառաբանուեցաւ մեր հայրենակիցը, եւ իրեն հետ փառաբանուեցաւ հայ անունը - որովհետեւ

Բացառիկ ջերմութեամբ այդ գնահատումները Մամուլեան գտաւ փարիզեան բնտրանիին մօտ, որովհետեւ իր «Տօբթ-Ճէլիւ և Մը-Հայտ» և «Քաղաքին փողոցները» Փիլմերը հոս մէկէ աւելի թատրոններու մէջ ներկայացուեցան երկար ատեն արտակարգ յաջողութեամբ եւ հայ բեմադրիչին անունը ժողովրդականացուցին այս երկրին մէջ:



ԱՌԻԲԷՆ ՄԱՄՈՒԼԵԱՆ

այդ մեծատաղանդ արուեստագէտը ջերմ ազգասէր մըն է եւ միշտ ու ամէն տեղ յայտնած է որ Հայ է ինք: Տիկին Խաչատուրեան իր տան մէջ սիրուն ընդունելութիւն մը սարքեց Մամուլեանին ի պատիւ, ուր տանտիրուհին եւ ուրիշներ արտայայտեցին հայ ժողովրդի երախտագիտութիւնը հայ ազգի այդ հանճարեղ ու հարազատ դասկին: Բարեգործականի Վարչութիւնը որոշեց նոյն բանն ընել՝ աւելի լայն սահմանով՝ Պօզոս Նուպար Մատենադարանի սրահին մէջ:

Հոլիվուտի մէջ պատրաստած վերջին Փիլմը, Սիւրէ զիս այս գիշեր, երգախառն Փիլմ մը, հոս ալ սկսաւ ներկայացուիլ. Մորիս Երվալիէ հոն կ'երեւայ, ոչ այլ եւս միայն իբր համակրելի ֆովիէր որ հանրածանօթ է, այլ եւ խոր, զգայուն դերասան մը, եւ ինքն իսկ խոստովանեցաւ թէ Մամուլեանին կը պարտի իր խաղացուածքին ճօնացումը: Մամուլեանի տաղանդին ուշադրաւ կողմերէն մէկն ալ, անոր շարագրած ու բեմադրած գործերուն ոգիի, գնացքի, գոյնի, մթնոլորտի մեծ այլազանութիւնն է: Ահա՛ հայ աշխարհակալ մը որ պարտութիւն պիտի չճանչնայ երբեք:

Վերջերս, մենք ունեցանք յայտնութիւնը երկու նոր հայ արուեստագիտական մեծ ուժերու մին՝ Տիկին Վալանթին Ամիրաեանն է, երգիպատահայ երգչուհին, որ զայով Փարիզ իր տաղանդին վրայ կարողացաւ իսկոյն ուշադրութիւնը հրաւիրել գեղարուեստական շրջանակներուն, պայմանագրուեցաւ երկու Փիլմերու համար, որոնց մէջ գլխաւոր դերը պիտի կատարէ Amy Rayan անունով: Մասնակցեցաւ հոս «Քլիւպ տը լիճքան»ի կողմէ կազմակերպուած երգահանդէսներու եւ մեծ յաջողութիւն ունեցաւ. փարիզեան թերթեր (Սիմէ - Մօստ, Քոմստիա, Փարի - Միտի, Լէ - գ - Առ, Էւն.) իր լուսանկարը հրատարակեցին դրուատալից տողերով. երգահանդէսին մէջ ան երգեց ինը լեզուներով եւ մասնաւորապէս ուշադրութիւն գրաւեցին իր հայերէն երգերը (Կոռունկ, Էւն.), զոր թերթերը որակեցին «կարօտալից ու սրտայոյզ»: Տիկին Ամիրաեանի ձայնը միբրօժոնի համար ամենէն յարմարը

դատուեցաւ արեւելեան երգչուհիներու մէջէն  
 և զմայլելի իրր ստիրանօ-լիբիք: Տիկին Ա-  
 միրեան յետոյ պիտի մեկնի Ամերիկա, ուր  
 Սեսիլ տը Միլի առաջարկով պիտի մասնակցի  
 Հօլիվուտի մէջ պատրաստուելիք նոր ու մեծ  
 Ֆիլմերու: Կը մաղթեմ որ օր մը տեսնենք Ֆիլմ  
 մը, Մամուլեանն ունենալով իրր բեմադրիչ,  
 Մաքսուտեանը իրր դերասան և Տիկին Ամի-  
 րեանը իրր երգչուհի:

Միւս նորայայտ արուեստագիտուհին՝  
 յայտնի երգչուհի Տիկին Զապէլ Արամ Փա-  
 նոսեանի դուստրն է, Ատրիանա Փանոսեան, որ  
 իր մօրը ուշիմ հոգածութեամբ փարիզեան  
 դպրոցի մը մէջ Ֆրանսական լաւ կրթութիւն  
 ստացաւ ու նաև զեղարուեստական պարերու  
 վարպետի մը քով կ'աշխատէր քանի մը տարիէ  
 ի վեր, և վերջին երկու տարին ալ Սպանիա  
 գնաց իր պարական արուեստին մէջ  
 կատարելագործուելու, այժմ արդէն Սպա-  
 նիոյ և Փորթուկալի մէջ իր կատարած  
 առաջին քուռնէի ընթացքին՝ շատ փայլուն  
 յաջողութիւն մը գտեր է, և զիտենք որ սքան-  
 չելի պարերու և մեծ պարուհիներու հայրենիք  
 Սպանիային մէջ դիւրին չէ օտար դեռատի  
 պարուհի մը համար յաջողութիւն գտնել:  
 Սպանիական ու փորթուկալեան թերթեր ըզ-  
 մայլանքով կը խօսին մեր մանկամարդ հայ-  
 րենակցուհիներու մասին. Լիզպոնայի Diaro de  
 Noticias մեծ օրաթերթը իր զեղարուեստական  
 բաժնին մէջ կը գրէր. «Քափիթօլօ շքեղ թատ-  
 րոնը, ուր ամենէն նշանաւոր բեմական աստ-  
 զերը միայն կուգան երեւալ, ներկայիս շատ  
 հպարտ է իր բեմին վրայ տեսնելով հրապուրիչ  
 ու կախարհող աստղ - պարուհի մը, Ատրիա-  
 նան: Դուստր յայտնի արուեստագիտուհի  
 մը, այս պաշտելի թուի զեղեցկուհին ունի  
 հոգիներու խորը թափանցող սեւ խոշոր աչքեր  
 և արուեստ մը ա՛յնքան առոյգ, շքեղ ու շնոր-  
 հալի իր պատկերացուցած բոլոր տեսակի ըս-  
 պանիական հարազատ պարերուն մէջ: Մնած  
 Միացեալ Նահանգներուն մէջ, Ատրիանա պարի  
 իր նախնական կրթութիւնը կը ստանայ շատ

մատաղ տարիքէն ու կարճ միջոցի մէջ ունե-  
 նալով հսկայաքայլ յաջողութիւն Փարիզի մէջ՝  
 շուտով բեմական համբաւի մը կը տիրանայ՝  
 դիւթելով հասարակութիւնը իր հրապուրիչ  
 պարերով: Յետոյ, Սպանիոյ մէջ՝ հին Մա-  
 րիտանական խալիֆաներու օրերէն մնացած  
 հնութիւններու մէջ թափառելով կ'ուսումնա-  
 սիրէ շարժումներու արուեստը և զայն ներ-  
 դաշնակելով իր ձիրքերուն հետ կը հասնի զե-  
 րազանց կատարելութեան մը, ու այս միջոց-  
 ներով ահա այս տաղանդաւոր հմայիչ ու զե-  
 սատի Հայուհին շուտով ուշադրութիւնը կը  
 գրաւ Սելիլի բնակիչներուն և կը սիրուի ա-  
 նոնցմէ, ինքն ալ գանալով Sévilliana մը  
 (Սելիլի աղջիկ մը): Մենք հպարտ ենք իր  
 արուեստով: Այս եթերային երիտասարդուհին  
 կրցած է արդէն շատ քաղաքներ ճամբորդել և  
 ամէն տեղ լաւագոյն քննադատներու կողմէ  
 զնահատուիլ: Սեպտեմբերին, իրեն համար շատ  
 պատուաւոր պայմանագրութիւնները լրացնե-  
 լէն յետոյ՝ Փորթուկալի և Սպանիոյ մէջ,  
 Ատրիանա պիտի փորձէ շարժապատկերի մէջ  
 մտնել, ուր վստահ ենք թէ նոյնչափ մեծ յա-  
 ջողութիւններ ու յաղթանակներ պիտի ունե-  
 նայ ինչքան ունեցաւ մեր Քափիթօլօի բեմին  
 վրայ»:

Փոքրիկ Ալիս Գալուբեանին հետ, որ 8-9  
 ամիս առաջ ինքն ալ Փորթուկալի և Սպանիոյ  
 մէջ պարական թուռնէի մը մասնակցեցաւ յա-  
 ջողութեամբ, ուրեմն երկու տաղանդաւոր  
 պարուհիներ ունինք հիմա՝ երոպական բեմե-  
 րու վրայ զնահատուած:

Սօֆիայէն մեղի կը հասնի նմանօրինակ սի-  
 րուն լուր մը զոր հաճոյքով կ'արձանագրեմ  
 հոս: Պուլկարիոյ մայրաքաղաքի պետական  
 թատրոնին եղանակը պիտի բացուի այս տարի  
 պուլկարահայու մը, Ա. Քնեպէլի (Նաթան  
 Ամիրխանեանց) շարադրած Իվանիօ օփերա-  
 յով, որ, ինչպէս թերթերը կը գրեն, կը բաղ-  
 կանայ երեք արարուածէ և ութ պատկերէ:

Հայ տաղանդի յաղթանակ մը եղաւ նաև  
 Հայ ազգային հին արուեստի (ու մասնաւորա-

պէս լեհաստի) ցուցահանդէսը որ կազմակերպուեցաւ այս տարի Լվովի մէջ եւ որուն բացումը տեղի ունեցաւ յունիս 19ին: Ատոր նախաձեռնութիւնն առաւ «Լվովի Պատմութեան Բարեկամներու Ընկերութիւն»ը, հովանաւորութեամբ Լեհաստացի մեծանուն արքեպիսկոպոս Գերայայտաւ Յովսէփ Թէոդորովիչի եւ Պ. Վ. Քեպուսովիչի, եւ աշխատակցութեամբ Լվովի բոլոր թանգարաններուն, մատենադարաններուն եւ գիւմաստիաններուն ինչպէս եւ Հայ Արքեպիսկոպոսարանին եւ «Լվովի Թեմի Հայոց Ընկերութեան», բայց ինծի կը թուի որ դադարաբար յղացողը եւ անոր իրականացման ամենէն աւելի աշխատողը եղած է Տիկին Պրոնիսլաւա Վույնիչ Քէօփրիւլեան: Ազգասէր Հայու մը հետ ամուսնացած այդ հմուտ ու սրտալից Լեհուհին որ իր երկրին ամենէն ներհուն երաժշտագէտներէն մին է եւ որ վերջերս սկսած է ուսումնասիրել հայ երաժշտութիւնը եւ անոր մասին ընդարձակ ու մեծապէս շահեկան յօդուած մը հրատարակեց լեհական հանդէսի մը մէջ, ուղած է որ լեհ հասարակութիւնը ծանօթանայ հայ արուեստի բոլոր երեսներուն եւ թելադրած է կազմակերպումն այդ ցուցահանդէսին: «Այդ ցուցահանդէսին մէջ տեսնուեցաւ, կը գրէր ինքն իսկ ինծի, Փոլոնիոյ Հայոց անցեալին վերաբերեալ շատ մը կարեւոր ու շատ շահեկան տղբիւմաններ, շատ մը պատմական աղբիւրներ՝ որ ցարդ անծանօթ կը մնային նոյն իսկ պատմագէտներուն՝ այժմ անոնց մատչելի դարձան: Յուցահանդէսը բաժնուած է երեք մասի. 1. Եկեղեցական սպասներ (խորանի ծածկոյթներ, շուրջաններ, վարագոյրներ, սրբազան անօթներ, խաչեր, եւն. 2. Կրօնական նկարներ եւ պատմական կենդանագիրներ (լեհաստացի նշանաւոր անձնաւորութեանց եւ լեհաստացի թեմի բոլոր արքեպիսկոպոսներու դիմանկարները). 3. Վաւերաթղթեր եւ նկարազարդ հին ձեռագիրներ, որոնց կարեւորագոյնն էր Ռուբինեանց շրջանէն հոյակապ ձեռագիր մը (ԺԲ. դար). 4. Հայերը լեհ գրականութեան եւ երա-

ժշտութեան մէջ. 5. Ուրուագիծներ, դժագրութիւններ եւ լուսանկարներ»:

Այդ ցուցահանդէսը մեծապէս շահազրուգոտ է լեհ հասարակութիւնը, եւ Լվովի ու Լեհաստանի այլ քաղաքներու թերթերը ընդարձակ ու ներբողալից յօդուածներ նուիրած են այդ առթիւ հայ արուեստին եւ հայ տարրի Լեհաստանի մէջ կատարած դերին:

Տիկին Քէօփրիւլեան ինծի գրկած է այդ ցուցահանդէսին վրայ իր յատկապէս Անահիտի համար շարադրած մանրամասն մէկ յօդուածը, ինչպէս եւ հայ երաժշտութեան վրայ դրած յօդուածին հայերէն թարգմանութիւնը, որովհետեւ Տիկին Քէօփրիւլեան մեծ ճիգ մը յանձն առնելով հայերէն սորված է, մինչ մենք ունինք արտասահմանի մէջ ծնած Հայուհիներ որ չեն ուզեր սորվիլ իրենց ցեղին, իրենց ծընողքին լեզուն եւ ունինք նոյն իսկ հայերէն շատ լաւ գիտցող Հայեր ու Հայուհիներ որ իրենց լեզուն մոռնալու համար է որ ճիգ կ'ընեն...): Գժբախտաբար այդ երկու յօդուածները ուշ հասան ձեռքս, եւ Անահիտի յառաջիկայ թիւին մէջ է որ անոնք պիտի երեւան:

Ս. Գրիգորի դիմանկարը. — Ուրիշ կարեւոր նորութիւն մը, որ հայ արուեստի կամ տաղանդի հետ կապ չունի, բայց մեծ կապ ունի հայ ազգի հետ, գիւտն է՝ Պոլսոյ Այա-Սօֆիային պատերը զարգարող խճանկարներուն մէջ որ մասմետական մոլեռանդութեան ձեւին բանտէն վերջերս ազատելով լոյս աշխարհ ելան՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի նկարին, որուն վերարտադրութիւնը կը հրատարակեմ Անահիտի այս թիւին մէջ՝ առնելով զայն Լօս Անճէլէսի Էկզամիլըր թերթի արտատպումէն: Այա-Սօֆիայի ներքին որմերուն վրայ ցարդ երեւան հանուած խճանկարները երեք են, մին կը ներկայացնէ Քրիստոսը իր զահուն վրայ, աջ կողմը՝ շրջանակի մը մէջ՝ Տիրամօր գէմքը, ձախ կողմը՝ նոյնպէս շրջանակի մը մէջ՝ Գարբէլի հրեշտակին գէմքը, եւ իր ստեղծող տակ, Կոստանդին կայսրը որ երկրպագողի

զիրքի մը մէջ՝ կ'աղօթէ իրեն. միտն է Ս. Գրիգորի կենդանապատկարը, սաքի վրայ, մէկ ձեռքը աւետարանն է, միտ ձեռքը խաչակնքման ժեսթըն ընող. երրորդը կը ներկայացնէ Ս. Գրիգորը, Հայրապետ Հայոց (Patriarch Armeniac) ինչպէս գրուած է նկարին վրայ: Այդ խճանկարները բիզանդական արուեստի ամենէն գեղեցիկ արտագրութիւններէն են, յորինուած Յուստինիանոս կայսեր օրով (ճրգ դար), երբ Այա-Սօֆիայի մայր եկեղեցւոյն նախնական շինութեան տեղ չորս տարուան աշխատանքով կանգնուեցաւ արուեստի այն հոյակապ յիշատակարանը որ դարերէ ի վեր գեղասէրներուն

ուեստի այդ հրաշալիքներուն վրայէն ծեփը հանել՝ ճարտար արհեստաւորներու ձեռքով, եւ զանոնք մատչելի դարձրնել բոլոր արուեստասէրներուն: Մահճեալական արարողութեանց միջոցին, անոնք ծածկոյթով մը պիտի սքողուին, մնացեալ ժամանակը՝ բաց պիտի մնան այցելուներուն համար: Քրիստոսը ներկայացնող նկարը գլուխ գործոց մըն է վեհ ու նուրբ արուեստի, իսկ ինչ որ Հայոցս համար մասնաւորապէս շահեկան է եւ նոյն իսկ յուրիշ, Լուսաւորչին դիմանկարն է, հայ մեծ Քարոզիչին մահէն երկու դար յետոյ յորինուած, եւ որ իրապէս հայ նկարապիտ ունեցող, ժամանակակից հայ եկեղեցականներու դէմքերէն ներշնչուած խտամբեր, կորովի, պատկառազկեցիկ կերպարանք մըն է: Ս. Գրիգորիս եւ Ս. Գրիգոր միեւնոյն զգեստը կը կրեն, յոյն հայրապետական պատարագորի խաչադարձ զգեստը իրենց կեցուածքը գրեթէ նոյնն է, ձեռքերնին բռնած աւետարանին կողքի զարդերը միայն տարբեր, եւ խաչակնքող ձեռքին ձեւը՝ (Ս. Գրիգոր լայն ձեռքով մը ժողովուրդը կ'օրհնէ, Գրիգորիս կը խաչակնքէ ինք իր վրայ), բայց դէմքերն են որ մեծապէս տարբեր են, մին խորապէս յունական, միւսը խորապէս հայկական:



Ս. Գրիգոր Լուսաւորչի խնամկարը

սքանչացումը կը գրաւէ: Թուրքերը, երբ գրաւեցին Պոլիսն ու Այա-Սօֆիան մղկիթի փոխարկեցին, այն քրիստոնէական պատկերները զոր գտան խորանին վրայ կամ այլուր՝ ջրնջեցին, իսկ որմերուն վրայ գտնուող ինքնանկարները ծեփով ծածկեցին: Քէմալական կառավարութեան կատարած լուսադոյն ու ամենէն գովելի գործերէն մէկն է այն լայնամիտ որոշումը զոր ան տուած է վերջերս՝ գեղար-

վերելքը եւ Հայաստանի մէջ. Մեր արտասահմանի թերթերը հեազհեա՛ տուելի լայն տեղ կուտան թորհ. Հայաստանի ճարտարարուեստական, գեղարուեստական եւ այլ մարդերու մէջ կատարած յառաջգիծութիւններուն, (նոյն իսկ զաշնակցական թերթերը, ուր ամբողջ սիւնակներ կը նուիրուին այդպիսի բարերու, որ կը հրատարակուին առանց ոեւէ մեկնութեան եւ որոնց զարմանալի կերպով կը հակասեն Ս. Հայաստանը միմիայն մտայլ գոյններով ներկայացնող իրենց խմբագրականները...): Ատոր համար, անհրաժեշտ չեմ նկատեր, ու արդէն չեմ ալ կրնար (Անահիտի ծաւար սահմանափակ բլլալով) թուել բոլոր այդ ուրախաստիթ նորութիւնները: Պիտի յիշատա-

կեմ սակայն, ատոնց զլիսաւորներուն մէջէն, Նուպարաշէնի, Նոր Խարբերդի շինութեան յառաջացումը, սիրալի արդիւնք գաղութահայութեան եւ Խ. Հայաստանի կառավարութեան ու ժողովրդին սերտ գործակցութեան, Երեւանի պետական մեծ թատրոնի կառուցումը որ աւարտման կը մօտենայ, Ղրուերու (1) ոտոզման բաղմարեղուն գործին յաջող շարունակումը, Սեւանի լճին հսկայ ջրամբարին օգտագործման ծրագիրը յօդուա Հայաստանի ելբարաւորման: Պիտի յիշատակեմ մանաւանդ, մտաւորական ու գեղարուեստական մարդին մէջ, հետեւեալ կարեւոր իրողութիւնները: Պետական Հրատարակչութիւնը, իր ծրագիրն օր ըստ օրէ ընդարձակելով, գոհացում կուտայ՝ ի միջի այլոց՝ մեծ պէտքի մը, այն է հատորներու մէջ ամփոփել ամբողջական գործը ժամանակակից հայ մեծ հեղինակներու, որ մերօրեայ դասականներն են մեր գրականութեան. ի մօտոյ լոյս կը տեսնեն Արուսեանի, Թումանեանի, Սունդուկեանի գործերու լիակատար հաւաքածուները, Պետրոս Գուրեանի եւ Սիպիլի (այս վերջնոյն յորեկեանին աթիւ) հատընտիր էջերու ժողովածուները. Պետհրատը կը շարունակէ հրատարակել Խորհ. Հայաստանի մէջ ապրող հեղինակներու նոր գործեր, ինչպէս եւ Նոր Ուղի ամսաթերթը (որուն վերջին թիւին մէջ Բակունցէն կար վերջին ծայր շահեկան ընդարձակ ուսումնասիրութիւն մը Արուսեանի խորհրդաւոր անհետացման եւ մահուան պարագաներու մասին): Երեւանի թերթերէն իմացանք թէ Կեղր. Գործադիր Կոմիտէն յուլիս 25ի որոշմնագրով օգոստոս ամիսը յայտարարած էր 1932-33 ուսումնական տարեշրջանի նախապատրաստական աշխատութեանց ամիս-օգոստոս 1ին կեդրոնէն բոլոր շրջանները աշխատողներ պիտի զրկուէին կազմակերպութիւններ ընելու համար եւ բոլոր դպրոցները

պիտի պատրաստուէին սեպտ. 1ին վերսկսելու իրենց սովորական աշխատութիւնը: Երջանները գացողները պիտի հսկէին դպրոցներու, ուսուցչական բնակարաններու եւ աշակերտական գիշերային օթեւաններու շէնքերուն նորոգման կանոնաւոր եւ արագ կատարումին, իւրաքանչիւր դպրոցի ուսումնական տարուան ամբողջ ընթացքին վառելիքին ապահովումին. պիտի նորոգուէին ու պատրաստուէին՝ արհեստանոցներու միջոցով՝ դպրոցական կարասիներն ու գրասեղանները, պիտի միջոցներ ձեռք առնուէին գնելու եւ ժամանակին դպրոց հասցնելու համար դասագրքեր, տետրակներ եւ աշակերտներու անհրաժեշտ պիտոյքները, դպրոցներուն հողերը պիտի ցանուէին, դպրոցականներուն պիտի ապահովուէր տաք կերակուր, պիտի կազմակերպուէին սեղանատուններ, իւրաքանչիւր դպրոցի մէջ պիտի ստեղծուէին պարէնի պահեստներ, սնունդի ֆօսիտեր, եւն.: Իսկ կրթական Գործաւարութիւնը վաւերացուցեր է Հայաստանի «արուեստի երկրորդ հնգամեակի ծրագիրը. բոլոր շրջանները մինչեւ 1927 պիտի ունենան իրենց սեփական թատրոնը, պետական եւ շրջանային թատրոններու թիւը հինգ տարուան մէջ պիտի հասնի երեսունեութի, որոնց երեքը՝ թրքական (Երեւանի, Բասարզեշարի եւ Աղբարայի մէջ). 1932ի վերջերը Երեւան պիտի ունենայ քրդական Պետական Թատրոն մը, որ առաջինը պիտի ըլլայ քրդական պատմութեան մէջ: Հնգամեակի վերջին տարին Երեւանի մէջ պիտի բացուի Արուեստներու Պալատ մը: Առաջին հայ Պետական Օփերային ներկայացումները, մինչեւ «Ժողովրդական Տան», այսինքն պետական մեծ թատրոնին, շինութեան աւարտումը, բանւորական Թատրոնին մէջ տեղի պիտի ունենան. բացումը պիտի կատարուի հոկտեմբեր 15ին. առաջին ներկայացուելիք խաղը պիտի ըլլայ Սպենդիարեանի Ալմաստը. հրաւիրուած են յայտնի երգիչներ, Լ. Իսիցկին, Վարդանով. Կարատով, Սոկրատեան, Գրիգորեան եւ Հայկանոյշ Գանիէլեան. ներկայացումներու գե-

(1) Կարելի չէ՞ այս այլանդակ բառին հայերէնը գտնել եւ գործածել:

զարուեստական ձեւաւորումը յանձնուած է «Ժողովրդական նկարիչ» Մարտիրոս Սարեանին եւ Արուշեանին. երգիչ խմբին ղեկավարն է Արամ Յովհաննէսեան. նուագախումբի ղեկավարներն են Ստոյերման եւ Չարիֆեան. Օփերայի ընդհանուր ղեկավարներն են Պաղտասարեան եւ Գուլակեան: Երկրորդ հնգամեակի ընթացքին, հայ Պետական Օփերան այնքան պիտի զարգանայ որ իր արուեստագիտական ուժերուն թիւը պիտի հասնի 200ի: Արուեստի այս երկրորդ հնգամեակի ծրագիրը նախատեսած է նաեւ բանուր երիտասարդութեան թատերական զարգացումը, ինչպէս եւ զիւղական թատրոններու բարձրացումը: 1934ին տեղի պիտի ունենայ բացումը յեղափոխական երգիչ-ժարանութեան եւ կարմիր բանակի երկու թատրոններուն: Արուեստագէտներու պատրաստութեան համար 1934ին պիտի հիմնուի բարձրագոյն վարժարան մը եւ երկու թատերական աշխատանոց, մին Երեւանի, միւսը Լենինականի մէջ: Աւելցնելու է նաեւ հոս այն սիրուն գաղափարը զոր Հայաստանի «Կուլտուր - Պատմական Թանգարան»ը ունեցեր է թատերական ցուցահանդէս կազմակերպել Տիւրքիին Սիրանոյշի մահուան առթիւ եւ հոն ցուցադրել մեծ արուեստագիտուհիին դերասանական դործունէութեան վերարեւել նիւթեր, նամակներ, ալյումներ, լուսանկարներ, դերասանական զգեստներ, յորելեանական նուէրներ, եւն. եւ կը խնդրէ անոնցմէ որոնց մօտ կան այդպիսի իրեր՝ զրկել զանոնք Թանգարանի վարչութեան, որ՝ զրկողներուն հաւանութեամբ՝ յետոյ Թանգարանին մէջ պիտի պահէ զանոնք կամ պիտի վերագարձնէ իրենց տէրերուն:

Վերջերս ստացայ Թիֆլիսէն Փրանսերէն գեղեցիկ հատոր մը, V. O. K. S. հանդէսին (զոր կը հրատարակէ «Խորհրդային Միութեան եւ արտասահմանի միջեւ մտաւորական յարաբերութեանց ընկերութիւն»ը Մոսկուայի մէջ) երրորդ տարուան առաջին թիւը, որուն երկրորդ կէսը նուիրուած է խորհրդային ընթացքին

առաջին տասնամեակի ընթացքին կովկասեան Հանրապետութեանց մէջ կատարուած «ընկեր-վարական կառուցման» գործին մանրամասն պարզարանման: Հատորին առաջին մասը կը պարունակէ Սթալինի մէկ յօդուածը (անձնական յիշատակներ) Լէնինի վրայ, Միութեան «արեւելեան ժողովուրդներուն» մէջ Լէնինի վրայ յորինուած ժողովրդական երգերու թարգմանութիւնը, Մոլոթովի եւ Գուլայիչէֆի երկու ընդարձակ ուսումնասիրութիւնները, մին՝ իրր տիտղոս ունենալով «1923ի ազգային անտեսութեան յատակադիծը», միւսը՝ «հնգամեայ ծրագրին շորրորդ տարուան սեմին վրայ»: Երկրորդ բաժինը կը պարունակէ հետեւեալ յօդուածները. Մուսսակէջով, «Անդրկովկասեան զաշնակցութեան տասնամեակը», «Անդրկովկասի ազգային անտեսութեան զարգացումը», Ս. Փիրումեան, «Ճարտարարուեստը», Աւետարտադրումը», Ա. Իվանեան, «Անդրկովկասեան զաշնակցութեան հողագործական անտեսութիւնը», Վ. Օրթոնիքիձէ, «Թագապետական անտեսութիւնը», Գ. Չարիֆեան, «Հանրային կրթութիւնը Անդրկովկասի մէջ», Գ. Քուշաիձէ, «Ջրարտեւական կայանները եւ սանաթորիոմները Անդրկովկասի մէջ», Ժ. Մամուլիա, «Անդրկովկասեան զաշնակցութեան տասներորդ տարեդարձը». հատորը կը վերջանայ է. Պէլլեի «Քաուչուի խորհրդային ճարտարարուեստը», «Ճամբաներով ու խճուղիներով փոխադրութիւնները Խորհ. Միութեան մէջ», Մանր սուկուտորի համար Պետական Միութիւն» յօդուածներով: Այդ բոլոր յօդուածներուն, որ գրուած են մեծ ձեռնհասութեամբ ու խնամքով, եւ լի են ամենաշահեկան մանրամասնութիւններով ու լուսարանութիւններով, կ'ընկերանան բազմաթիւ լուսանկարներ որ շօշափելի կերպով ցոյց կուտան կատարուած գործը, ստեղծուած նորութիւնները: Այդ հատորին ընթերցումը Հայու մը, ազգասէր Հայու մը, ինչ ալ ըլլայ իր ընկերական վարդապետութիւնը եւ ինչքան ալ վարդապետական տարրերութեանց համար ան շարու-

նակէ պահել ինչ ինչ կէտերու վրայ իր վերապահումները, չի կրնար հաճոյք չպատճառել. այդ հատորը յտակորէն ցոյց կուտայ այն անհերքելի ու մեծ յառաջդիմութիւնները զոր Հայաստան՝ խորհրդային բեթիմին շնորհիւ՝ կատարած է որոշ մարդերու մէջ. ատոնք մտցնել չեն տար մեզի ինչ որ այդ բեթիմին մէջ պակասաւոր կը գտնեն մեր գաղափարները, բայց անոր զրահան կողմերուն ու մեր երկրին բերած բարիքներուն շարին շատ կարեւոր ըլլալը ակնհերե կը ցուցնեն մեզի եւ ատով մեծապէս ոգևորիչ են. կ'արժէ որ այդ հատորին Անդրկովկասի ու մանաւանդ Հայաստանի նրւիրուած յօդուածներուն թարգմանութիւնը հրատարակուի մեր մամուլին մէջ:

Նկատի ունենալով այն բոլոր իրողութիւնները զոր վերեւ յիշատակեցի ու նաև ամէն ինչ որ կը գտնենք այս հատորին մէջ, մարդ աւելի եւս կսկծալի կը գտնէ վերջերս Յունաստանէն մեկնած կարաւաններուն մաս կազմող երիտասարդ որբերու մէկ քանի խմբակներուն փախուստը Հայաստանէն, եւ գաշնակցական թերթերու այդ առթիւ արձրկած վայնասունը (բաց ի Յուսաբերէն որ «պարտաւորիչ» քրթրանքներու շարանէ մը յետոյ՝ գէթ «Տղա՛ք, դուք պէտք էք փախչէիք ձեր հայրենիքէն, պէտք էք ձեր հողին վրայ ամենամանր աշխատանքներն իսկ յանձն առնէիք սիրով» կը գոչէր): Այդ տղաքը Հայաստան գտնուած ատենին ժամանակ չունեցա՞ն գէթ մէկ քանին տեսնելու իրենց բաղդակից 10,000 երիտասարդներէն, այն 10,000էն, - որր, պատերազմի որր, ամենքն ալ, - զոր նիր Իսթը տարաւ Հայաստան ու գաստիարակեց հոն (ո՞վ հպարտ յուզմունքով մը չէ գիտած այդ հպարաւոր հայ տղոց Հայաստանի հողին վրայ մարմնամարդական մեծատարած փորձերուն լուսանկարը) եւ որ անկից ի վեր Հայաստանի մէջ եւ Հայաստանի համար կ'աշխատին առանց մտքերնէն անցրնելու օտար երկիր փախչիլ. ատոնց համար դժոխք չէր ու չէ ցարդ խորհ. Հայաստանը եւ Յունաստանէն իրենց սովալլուկ թշուա

կացութենէն հայրենիք տարուած այդ 30-40 տղոց համար միայն յանկարծ դժոխքի փոխուեցաւ: Ի՞նչ կը նշանակէ գանգատիլ թէ «լաւ չեն ընդուներ զիրենք հոն ու ծանր աշխատանքներ տուեր են»... Եթէ երիտասարդ տույզ Հայերը չկատարեն այդ ծանր աշխատանքները որոնց արդիւնքը մեր հայրենիքին համար բարերար է, ծերունիները պիտի կատարեն զանոնք: Վերջին ատեններու մեր ազգային կեանքին մէջ պատահած ամենէն տխուր դէպքերէն մին է ատ: Այդ մոլորած տղաքը օր մը խորապէս պիտի զղջան իրենց անտեղի պահանջատութեան, իրենց անիմաստ մեծամտութեան, ու տարիներով «հայրենի փուշը օտարին վարդէն անուշ է» երգելէ յետոյ հայրենիքի վարդն ու փուշը լքելով օտար երկրի լեզի անստուգութեան մէջ ինքզինքնին նորէն նետած ըլլալնուն համար:

Մահ Տիկին Սիրանոյշի. - Մեծանուն արուեստագիտուհին վախճանեցաւ այն միջոցին երբ Եզիպտոսի՝ ուր քաշուած էր՝ հայ համայնքը կը պատրաստուէր անոր յիմնամեայ գործունէութեան յորելեանը տօնել: Ան յառաջացած էր տարիքով, իր գործը վերջացուցած էր, բայց այդպիսի արտակարգ մեծութեամբ ու գեղեցկութեամբ գէմքի մը խաւարումը տըխրութեամբ կը պատէ սիրտը բովանդակ հայ ժողովուրդին՝ որուն փառքերէն մին եղաւ ան: Այդ երկար ու շքեղ կեանքը, Գեղեցկի պաշտամունքին համակ նուիրուած, հաճոյքով, եւ ունդով, մշտադիւրջ ջանասիրութեամբ լի այդ հօյակապ կեանքը ի՞նչպէս պատկերացնել ու ներբողել ըստ արժանւոյն քրոնիկի մը քանի մը տողերուն մէջ: Երանի թէ իր մտերիմ արուեստակիցներէն մին կամ հայ թատրոնի պատմութիւնը մօտէն ուսումնասիրած բանասէր մը գրէ մանրամասն կենսագրութիւնը այդ բարձրատալանդ ու վեհոյի Հայուհւոյն, որ Մոսկուայի պէս թատերական մեծ կեդրոնի մը մէջ Մասնա-Պերնարի հաւասար դերասանուհի հռչակուեցաւ սուս մամուլէն: Ես պիտի բեմ միայն

որ այդ լուսավառ կենանքին անշուք վախճանը, գաղութի մը խորը, գրեթէ մեկուսացման ու կէս-մոռացման մէջ, ու այդ շափազանց ուշ մնացած յիսնամեայ յորելեանի ծրագիրը զոր մահը եկեր է յանկարծ յուղարկաւորութեան հանդէսի փոխել, կը խորացնեն, կը դառնացնեն, տիրութիւնը զոր կը զգանք այդ

տութեամբ միայն՝ կազմած էր, և ևրախտագիտութեան անջնջելի զգացում մը կը պահէմ այդ բարձր գեղեցկութեան ժամերուն համար զոր իրեն կը պարտիմ: Ես ճանչցած ու սիրած և՛ նաև իր մէջ ազնիւ Հայուհին. ինքն էր որ՝ առանց զիս անձամբ ճանչնալու՝ իր հանճարի քրոջ Տիկին Հրաչեային և իմ վաղեմի բարե-



ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՅՇ «Համլէք»ի մէջ

թանկագին սրտին շիջումով: Ես զինքը տեսած և՛ Համլէքին ու Սուճրատովի Գաւառաւորեան մէջ, ու երբեք պիտի չմոռնամ տպաւորութիւնը մեծ ու կատարեալ արուեստին զոր անոր խաղացուածքին մէջ գտայ և զոր ինքն իսկ՝ իր ճոխ խառնուածքով ու անդուլ ուշիա-

կամիս Լեւոն Բաշալեանին հետ՝ իբր գեղարուեստի երկջ ընկերուհի եկաւ Պաքուէն ինձի այցելել այն հեռաւոր հիւանդանոցին մէջ՝ ուր 1909ին՝ Հայաստանի մալարիային մկրտութիւնն ստացած՝ 2-3 շաբաթ փակուած մնացի: Արդեօք լուսագոյն չէ՞ր որ հայ թատրոնի այդ


վեթերանուհիներն խորհ. Հայաստան մնացած ըլլար, փոխանակ Պոլիս ու Գահիրէ գալով ըստուերամած վերջալոյս մ'ունենալու իր արեգակնափայլ կեանքին. հոն, պաշարուած նորափթիթ ու վառ դերասանական հայ տաղանդներով որ՝ քանի մը հին պատուական ուժերու հետ՝ հայրենի հողին վրայ կը զարգացնեն մեր ազգային թատրոնը, պիտի օգնէր անոնց իր փորձ խորհուրդներով, անոնց յառաջդիմութիւններով ու յաջողութիւններով պիտի հրճուէր, պիտի ունենար իր յիսնամեայ փառաւոր յորելեանը՝ ամբողջ Անդրկովկասի ու նոյն իսկ բովանդակ Սորհ. Միութեան ներկայացուցիչներու մասնակցութեամբ, եւ «իր տան մէջ» քաղցրօրէն ու երջանկօրէն պիտի փակէր իր աչքերը:

Տիկին Սիպիլ հիւանդ. — Երանի թէ նմանօրինակ աւազանք մը շունենանք արտայայտելու Տիկին Սիպիլին համար որ կաթուածահար է եղեր ճիշդ այն պահուն ուր իր յորելեանը տօնել որոշեցին Պոլսոյ Հայերը:

Ազնուական ոգւով ու նրբարուեստ ձեւով բանաստեղծ ու վիպագիր, ազգասէր ու զեղասէր հրապարակագիր ու դորձիչ, բազմալաստակ ուսուցիչ, ան ալ մեծ Հայուհի մը եղած է: Ինչո՞ւ այդքան ուշացան Պոլսեցիք՝ որոնց ծոցին մէջ ան երկար տարիներէ ի վեր կը կատարէր իր բազմածեւ մշտալար գեղեցիկ ճիգը ի նպաստ իր ցեղի մշակոյթին, այդ մեծարանքի անհրաժեշտ ցոյցը կազմակերպելու: Այն ատեն միայն խորհեր են ատոր, երբ ան արդէն, երկարատեւ անընդհատական սպառիչ աշխատանքէ մը ծիրած, կաթուածի մը նախօրեակին կը գտնուի եղեր: Բոլոր Հայերը կը մաղթեն որ անական կորովով լի, մտքով ու կամքով հզօր, ու տաղանդով հարուստ այդ մեծարժէք Հայուհին շուտով վերագտնէ իր առողջութիւնը եւ ստանայ իր ժողովուրդին միահաղօյն սիրոյ եւ յարգանքի տուրքը որուն լիովին իրաւունք ունի:

Մահ Յովհաննէս Ասպետի. — Օննիկ Զեֆթէ Սարաֆ, որ հանրածանօթ էր «Յովհաննէս Ասպետ» գրական անունով, յանկարծական անակնկալ մահով մը բաժնուեցաւ մեզմէ, երբ դեռ իր ուժերուն լրութեան մէջ էր եւ կրնար երկար ատեն արտադրել: Իր վաղածամ մահը կը բազմապատկէ այդ ընտիր գրապէտին անհետացման մեղի պատճառած ցար:

Յովհաննէս Ասպետ, որ մեր սիրելի կեդրոնականին հայ ազգին տուած գրական լուսոյն ուժերէն մին հանդիսացաւ, եղաւ եւ մին



ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՍՊԵՏ

այն գրապէտներէն որ Պոլսոյ Հայրենիքի մտաւորական խումբին արեւմտահայոց մէջ մրտցուցած իրապաշտ ու արդիական ուղղութիւնը շարունակեցին ու զարգացուցին: Իր սկզբնաւորութեան շրջանին, կրէրով սպղեցութիւնը Տէմիրճիպաշեանի, ան իր լեզուն կը կնճռոտէր ու կը ծանրարեանէր նորահար տարօրինակ

բառերով, արատոց սծանցումներով ու բար-  
 դութիւններով, և ատիկա եթէ կը պատշաճէր  
 Տէմիրճիպաշեանին - ինչպէս և յետոյ՝ Նն-  
 րաշխարհի Տիրան Չրաքեանին - միտաբան  
 ու քիչ մը հիւանդ մտայնութեան ու հանճարեղ  
 բացատիկ խառնուածքին, անրնական էր այն  
 առոյց ու պայծառ, խորապէս աշխարհիկ խառ-  
 նուածքին զոր ունէր Ասպետ և որ նուրբ էր,  
 բայց կենսախայտ, հեշտական իսկ յաճախ, և՛  
 առանց փակ ըլլալու կեանքի ցաւոտ արտմարեր  
 երևույթներուն՝ հետո միտաբան արբե-  
 ցումներէ և վերացումներէ: Քիչ յետոյ ան  
 դարձաւ յատակ, բնականոն, առողջ աշխարհա-  
 բարին, զոր կիրարկեց վայելուչ ու երանգաւոր  
 էջերու մէջ, առանց այլ ևս սեւէ տարօրինա-  
 կութեան: Ան եղաւ իր գրական լաւագոյն ար-  
 տագրութեանց մէջ՝ սուր դիտող մը և համեղ  
 վիպող մը, կեանքի ուղղակի, հարազատ, հա-  
 կիրճ, խկատիպ արտայայտիչ մը, ինչպէս և  
 մերթ՝ ողջամիտ ու սրամիտ քրոնիկադիր մը:  
 Իր գործերէն Միամիտի մը արկածները միայն  
 ան հրատարակեց զրքի ձեւով, և այդ գիրքը,  
 փարիզեան շունչով, չարաճճի ու մերթ յան-  
 դուզն իրապաշտութեամբ մը - որ կը մնար  
 միշտ շնորհալի և ազնիւ, առանց երբեք լրկ-  
 տութեան մէջ իյնալու, այն աղմկալից (և ա-  
 նարդար) քննադատութիւններով զոր յարոյց,  
 այն վէճերով որոնց տեղի տուաւ, և այն  
 ջերմ ներքոյներով զոր ստացաւ՝ հասկցող  
 գրագէտներու - ինչպէս մեծ քննադատ Արտա-  
 շէս Յարութիւնեանին - կողմէ, հեղինակին ա-  
 նունն իսկոյն ժողովրդականացուց: Ասպետ  
 մեր նոր գրականութեան ամենէն «Փրանսացի»  
 արձակագիրներէն մին եղաւ, ինչ որ չէր ար-  
 գիլեր զինք իր Հայու հողին և իր անձնական  
 խառնուածքը թարգմանել Մօփասանի ազգին  
 գեղեցկագիտութեան համեմատ: Բազմաթիւ  
 պատմուածքները, պատկերները, զոր արտադ-  
 րեց անկից ի վեր և որոնց մէջ կան զմայլելի  
 էջեր, գունազեղ, կեանքով բարախուն, և և  
 ազգային առօրեայ դէպքերուն ու հարցերուն  
 նուիրուած իր քրոնիկները՝ որոնց մէջ կան

գրական սիրուն հատուածներ, կրնան շարք մը  
 գեղեցիկ հատորներ կազմել: Չարմանալի է որ  
 վէպեր պատրաստելու համար շատ մը յատկու-  
 թիւններ ունեցող այդ գրագէտը Միամիտի մը  
 արկածներէն ի վեր՝ որ ինքնակենսագրական  
 տեսակ մը վէպ է, սեւէ մեծաշունչ վէպ շար-  
 տագրեց, ու միշտ իր տաղանդն արտայայտեց  
 նորավէպներով, հակիրճ պատմուածքներով:  
 կեանքի պայմանները թէ իր իսկ խառ-  
 նուածքն էր ատոր պատճառ, չեմ գիտեր: Բայց  
 կարգալով իր լաւագոյն պատմուածքները  
 և պատկերները, ուր կը գտնենք այնքան սուր  
 ու նրբախոյզ դիտողութիւն, տիպարներու հո-  
 գերանութեան ճշգրիտ լմբանում ու կենդանի  
 արտայայտութիւն և պատմելու շնորհք,



Յովի. Ասպետ իր մահուան անկողնին մէջ

մարդ տարօրինակ կը գտնէ և ցաւ կը զգայ որ  
 ան մեծ վէպեր գրելու ձեռնարկած ըլլայ:  
 Կան սակայն յաջող նորավէպներ կամ պատ-  
 մուածքներ որ վէպ մը կ'արժեն. Ասպետ ա-  
 տոնցմէ գրած է երբեմն: Ու իր բնութեագոյն  
 գրական արտագրութիւնները՝ եթէ որ մը ամ-  
 փոփուին հատորներու մէջ, - ինչ որ մեծապէս  
 ցանկալի է, - այդ հատորները մեր ժամանակա-  
 կից գրականութեան ինքնայատուկ ու տեւա-  
 կան արժէք ներկայացնող մէկ բաժինը պիտի  
 կազմեն:

Քէմալեանց յաղթանակէն յետոյ, Ասպետ

Պոլսէն հեռացաւ, եկաւ Նիր Իսթի որբերուն հետ Քորֆու եւ այդ որբաշխարհին ուսուցիչներէն մին դարձաւ. այնուհետեւ քանի մը տարի Մարտէլլի ազգային վարժարանին մէջ պաշտօնավարեց իբր անօրէն, վերջապէս Պ.Քրաֆթ Պոնարի ժընէվ հիմնած վարժարանին տեսչութիւնը ստանձնեց մէկ քանի տարի առաջ, եւ այդ պաշտօնին մէջ է որ վախճանեցաւ: Ուսուցչական կամ տեսչական գրադումները գինք չէին արդիւր իբր գրական գործունէութիւնը շարունակելէ, բայց այս վերջին տարիներու ընթացքին նուազ կ'արտադրէր, եւ ինչ որ կ'արտադրէր՝ աւելի հրատարակագրական էջեր էին քան զուտ գրական: Իբր ուսուցիչ կամ անօրէն՝ ան եղած է գործուտ, եղբայրական դաստիարակ մը, իբր աշակերտներէն խորապէս սիրուած: Ատիկա գիտէինք արդէն, բայց ամենարտաշարժ ձեւով մը ատոր ասպացոյցն ունեցանք երբ իմացանք թէ տեսնելով զայն մահամերձ՝ իբր ստամոքսի իւլսէնին պայթման հետեւանքով յառաջ եկած ծանր արիւնահոսութենէն յետոյ, իբր ժընէվի աշակերտներէն երեքը փութացեր էին առաջարկել որ իրենցմէ արիւն անուի անոր ներարկելու եւ զայն փրկելու համար: Այդ վեհօգի պատանիներուն առաջարկը կատարեր է բժիշկը, առանց յաջողելու փրկել զայն: Բայց այդ աղնիւ տղոց անձուէր ժեւթը այդ սրտալից ուսուցչի, այդ զգայուն ու անկեղծ զբաղէտի եւ այդ բարի մարդու կեանքին է՛ն ազուր պսակը, գերագոյն վարձատրութիւնը կրնայ համարուիլ:

Ուսուց իմաց տուած ըլլային ուրիշ գաղութներու մէջ գանուող հայ գրադէտներուն եւ զործիչներուն, սակեմք սիրով սխալ մասնակցէին յարգական արտայայտութեան զոր Ամերիկայի Հայութիւնը ուզեր է ընծայել այդ աղնիւ ու տաղանդաւոր Ամերիկուհիին: Այնպիսի ստեղծ մը, ուր հայ գրականութեան գոյութիւնը շատ քիչերու ծանօթ էր Ամերիկայի մէջ եւ հայ ժողովուրդը իբր գժրազգութիւններով միայն տխուր հոշակ մը հանած էր, օրիորդ Ալիս Սթօն Պլաքուէլ անգլիերէն տաղաչափեալ աղուոր թարգմանութեամբ մը ծանօթացուց անգլո-սաքսոն աշխարհին մեր ժամանակակից բանաստեղծութեան հատրնտիր էջերէ ամբողջ շարք մը՝ հատորի մը մէջ որ թանկագին ծառայութիւն մը եղաւ մեր ազգի գատին ու վարկին մատուցուած: Ատկից զատ, ան՝ հարազատ զաւակը գաղափարապաշտ ու իբր գաղափարներուն համար արիարար պայքարող մեծանուն Ամերիկուհի մը, ինքն ալ մարդասիրական եւ ազատական գատերու միշտ իբր անձուէր աջակցութիւնը բերած, իբր ամբողջ կեանքին մէջ միշտ խօսեցաւ, գրեց ու գործեց ի նպաստ հայկական գատին, որուն սրտագին ու հաւատարիմ բարեկամը մնաց մինչեւ վերջը: Այդ աղնուական զբաղիտուհեոյն անունը բովանդակ հայ ազգին համար քաղցր է եւ յարգելի, եւ եթէ սեպտ. 14ի ճաշկերոյթին բանախօսները խորհեցան անոր յայտնել սէրն ու շնորհապարտութիւնը ոչ միայն Ամերիկահայոց, այլ ամբողջ Հայութեան, ճշմարտութիւն մըն է որ արտայայտած եղան:

Մեծարանի առ Օր. Ալիս Սթօն Պլաքուէլ. - Ամերիկայի Հայերը գեղեցիկ գաղափարն ունեցեր են հանդիսաւոր ճաշկերոյթով մը երախտագիտութեան ցոյց մ'ընելու Օր. Ալիս Սթօն Պլաքուէլին անոր ծննդեան եօթանասներորդ տարեդարձին առթիւ: Այդ ճաշկերոյթը տեղի ունեցած է սեպտեմբեր 14ի իրիկունը, Պոսթընի մէջ: Այդ ցոյցը կազմակերպողները եթէ ա-

Սերոբէ Սվանեանի նուէրը Երուսաղէմի վանքին. - Հանգուցեալ Սերոբէ Սվանեան, ինչպէս յայտնեցինք Անահիտի նախորդ թիւով, կտակած է որ իբր հայերէն ձեռագիրներու հաւաքածուն, ինչպէս եւ նշխարի պնակ մը՝ Քեթիաթի յախճապակեայ հայկական ձեռակերտ, Երուսաղէմի վանքի մատենադարանը զրկուին իբր իբր կողմէ նուէր: Սվանեան մին եղաւ մեր ունեւոր Հայերէն որ մեր հին ձեռա-

գիրներէն ուղեց հաւաքածու մը կազմել եւ կրցաւ ձեռք ձգել ձեռագիրներ որոնցմէ ոմանք գեղարուեստական, այլք բանասիրական տեսակէտով արժէք ունին. իր ձեռագիրներուն մեծ մասը ան յաջողեցաւ ունենալ պատերազմէն առաջ՝ երբ Եւզոկիոյ ատաջնորդը, տեղւոյն եկեղեցւոյն ու դպրոցին նիւթական անձկութեան դարձան տանելու համար, որոշեց եկեղեցիին ունեցած ձեռագիրներէն մաս մը վաճառել: Այն ատեն ոմանք քննադատեցին այդ ատաջնորդը, մինչ անկից ի վեր տեղի ունեցած դէպքերը ցոյց կուտան որ ան շատ լաւ է բրեր. այդ վաճառման շնորհիւ այսօր այդ ձեռագիրները

գեղարուեստի փրփականաթի դորձին, — հետեւեալներն են՝ 1. Աւետարան, մագաղաթի վրայ, միջին մետրոյեան երկաթագրով, ԺԱ. կամ ԺԲ. դար, 2. Գրիգոր Տաթևացի, Հարցմունք, արծաթապատ, գրուած 1627ին «յաշխարհն Ազուանից», 3. Թուղթ Յովհաննու Մանգաղունեցւոյ, արծաթապատ, 4. Մեկնութիւն Ս. Աւետարանի որ ըստ Յովհաննու, Յովհան Ոսկերեանի, գրուած 1717ին, 5. Նարեկ, գրուած 1674ին, 6. Աւետարան, գրուած 1669ին, արծաթապատ, մանրանկարներով զարդարուած, 7. Աւետարան, գրուած 17րդ դարուն, մանրանկարներով, 8. Աւետարան, գրուած 1619ին Տաթևի վանքին մէջ, նկարազարդուած, 9. Աւետարան, գրուած 1419ին, նկարազարդուած, կաշիապատ, 10. Աւետարան, գրուած Տփլիս 1455ին, նկարազարդուած, կաշիապատ, 11. Նարեկ, գրուած 1701ին, նկարազարդուած, կաշիապատ, 12. Աւետարան, մագաղաթեայ, նկարազարդուած, արծաթապատ, գրուած Կ. Պոլիս 1650ին, 13. Շարահան, մագաղաթեայ, նկարազարդուած, 14. Ճաշոց, գրուած Կեսարիա 1688ին, արծաթապատ, 15. Սաղմոս, նկարազարդուած, կաշիապատ, 16. Վարք Աթանասի եւ Կիւրղի, մագաղաթեայ արծաթապատ, 17. Պարզատոմար, գրուած 1675ին:



ՍԵՐՈՒԲԷ ՍՎԱՃԵԱՆ

փրկուած են կորուստէ եւ ազգային մեծ հաստատութեան մէջ պիտի պահպանուին, մինչ Եւզոկիոյ եկեղեցւոյն մէջ մնալով՝ պատերազմի ատեն փճացած կամ անյայտ տեղուանք ցրուած այնքան թանկագին ձեռագիրներու հետ ատոնք ալ կորսուած պիտի ըլլային:

Սվաճեանի հաւաքած ձեռագիրները, որոնց վրայ Մաքլեր պատկերազարդ ստուար հատոր մը հրատարակած է՝ Սվաճեանի ծախքով — որով այդ հաւաքածուն ծառայած է նաև հայ

Նոր հրատարակութիւններ — Վերջին ամիսներուն՝ արտասահմանի մէջ երեւցան քանի մը գրքեր որ զանազան տեսակէտներով արժէքաւոր են: Ատոնցմէ մին է Մատթէոս Մամուրեանի Սեւ լեռին մարդը տխրոտով վէպը, երեք մասով, երկուքը գրուած ամբողջապէս եւ ատենով Արեւելեան Մամուրի մէջ հրատարակուած, երրորդը՝ ծրագրուած ու չչարագրուած (թուրք գրաքննութեան հաստատման ու հետզհետէ խտացման պատճառով) եւ որուն ուրուագծին ամփոփումը կուտայ՝ հեղինակէն իսկ իր ստացած տեղեկութեանց համեմատ՝ Պ. Հրանտ Մամուրեան, որ գովելի գաղափարն ու

նեցեր է հատորի ձևով այդ վէպին վերհրատարակման: Մերենցի և Բաֆֆիի վէպերուն պէս ու անոնց հետ միեւնոյն շրջանին գրուած, այս վէպն ալ ազատամբութեան ճամբով (ինչ որ յետոյ «յեղափոխութիւն» անճիշտ բառով որակուեցաւ և իրագործուեցաւ հերոսական անձնագոհութիւններով բայց դժբաղդարար շքեթ ու անգործնական եղանակով) հայկական ազատութիւնը վերականգնելու դադափարին գրական արտայայտում մըն է, և մեր մէջ գրուած առաջին ու լաւագոյն սոմանթիք վէպերէն մին: Երանի թէ նոր հրատարակութեամբ մը երեւային նաեւ մեծ արձակագրին Հայկական Նամականի և Անգլիական Նամականի թանկագին գործերը և իր բազմաթիւ քրոնիկներուն ընտրելագոյններուն մէկ հաւաքածուն: Մամուրեան իր հեղինակութիւններով ու թարգմանութիւններով հիմնադիրներէն մին եղած է արեւմտահայ նոր գրականութեան, առաջին վարպետներէն մին մեր արդի հայերէնին՝ զոր գրած է պարզ, կոկիկ, վայելուչ (թէ և զեռ բիծերէ ոչ զերծ): ան՝ ոչ միայն մեր մեծ սոմանթիկ գրողէաներէն մին է եղած, այլ և քրոնիկներուն ու երկու Նամականիներուն մէջ՝ ողջամիտ հրապարակագիր, պատմութեան քննադատ, ու իրապաշտութեան նախակարապետ: Պարտականութիւն է ճանչցնել անոր գործը մեր նոր սերունդին, որ դայն անունով միայն կը ճանչնայ:

Շահեկան աշխատութիւն մըն է Պ. Յովհաննէս Զաւրեանի «Մխիթարեան Միաբանութիւնների բաժանումը», որ Հայրեկիւմի մասագրին մէջ հրատարակուելէ յետոյ գրքոյիով մը ի լոյս բնծայուած է և ուր մանրակրկիտ հետախուզումներով երեւան հանուած ու մեկնաբանուած են բոլոր պատճառներն ու պարագաներն այդ բաժանման որ իր ժամանակին՝ բաւական տղեղ պատմութիւն մը եղած է, բայց ծնունդ տուած է երկրորդ Մխիթարեան տան մը որմէ մեր հմտական գրականութիւնը մեծապէս օգտուած է:

Երիտասարդ գրող մը, Օ. Զարմունի, հր-

ատարակած է Սօֆիայի մէջ «Գորշ երկնքին տակ» տիտղոսով քերթուածներու հաւաքածումը, որուն բովանդակութիւնը մեծապէս անհասար է, ուր ձեւի խակութիւններ, թուրութիւններ, տաղաչափութեան անհարթութիւններ յաճախապէս են, բայց ուր կան տեղ տեղ սիրուն հատուածներ, աղուոր տողեր, որ յուսալ կուտան որ՝ այդ երիտասարդը՝ եթէ ճիգ մ'ընէ իր գրական զարգացումը յատաճացնելու, պիտի հասնի որ մը աւելի կատարելաձեւ ու աւելի ինքնատիպ էջեր արտադրելու:

Վիեննայի Մխիթարեան տպարանէն լոյս տեսաւ Ա. Սարուխանի մէկ նոր գիրքը, «Աղեքսանդր Մանթաշեան մեծ վաճառականն ու բարեգործը», ուր կը տրուի մանրամասն կենսագրութիւնը այդ հօր առեւտրականին, որ միջադային ծանօթ դէմք մը եղաւ իր մարդին մէջ, և որ առատաձեռն ազգասէրի դեր մը կատարեց, բարերարն ըլլալով բազմաթիւ հայ սանողներու որոնցմէ շատեր նշանաւոր դէմքեր եղած են և լայնօրէն աջակցելով ազգօգուտ շատ մը գործերու: Խնամեալ ուսումնասիրութիւն մըն է Սարուխանի այս գիրքը, ուր կը գտնենք նաեւ Մանթաշեանի ժամանակակից կարգ մը դէպքերու և դէմքերու վրայ հետաքրքրական մանրամասնութիւններ:

Պատուական գործ մըն է «Բալու, իր սովորոյթները, կրթական և իմացական վիճակը և բարբառը» ստուար հատորը, զոր ի լոյս բնծայած է Յարութիւն քահանայ Սարգիսեան՝ Գահիրէի մէջ, հատոր մը որ մեր ազգագրական ուսումնասիրութեանց մատենագարանին մէջ կոչուած է առաջին տեղերէն մին գրուելու: Բալու գաւառակի Հայութեան պատմութիւնը, վարքութեանը, արհեստները, ժողովրդական երգերը, աւանդութիւնները, գրոյցները, առածները, մեթոտաւոր ձևով մը պարզուած են, պատկերներով ալ ընկերացած, երկար ու յոքնաջան աշխատութեամբ մը պատրաստուած այդ հատորին մէջ, որ ունի նաեւ իր վերջը Բալուի Հայոց բարբառին նուիրուած ընդարձակ բառարան մը: Երանի թէ Թրքահա-

յաստանի մեր բոլոր շրջաններուն համար, որ այժմ աւերակ են դարձած, գտնուէին այսպիսի երկիւղած ու խնամոտ բանահաւաքներ:

«Թափառական» ստանունով ծանօթ դաշնակցական գործիչը բազմաթիւ պատկերներով դարդարուած խոշոր հատորով մը ի լոյս բնծայած է իր անձնական յիշողութիւնները, որ նախ երեւցան Հայրենիք աժողոթին մէջ: Այս գործը գրական սեւէ հանգամանք չունի, բայց շահեկան է ու յաճախ յուզիչ՝ այն բազմաթիւ տեղեկութիւններով զոր հեղինակը կուտայ 1924էն (քէմալեանց Պոլլս յաղթական մուտքէն) մինչեւ 1928 իր Թուրքիայէն փախչիլը՝ իր կրած ու տեսած բաներուն վրայ որոնք հետու են զուարթ ըլլալէ:

Ծանօթ մանկավարժ ու հմուտ գրող ու թարգմանիչ Պ. Գէորգեան հրատարակած է Բազմաբանաթ Թափորի Տուն եւ աշխարհ նըշանաւոր վէպին սիրուն թարգմանութիւն մը:

Տ. Բարզէն Կիւլէսէրեան, աթոռակից կաթողիկոս Կիլիկիոյ, ի լոյս բնծայած է՝ իբր ատաջին հրատարակութիւն Անթիլիասի նորահաստատ Կաթողիկոսական Տան, Քրիստոնէական մը, Հայաստանեայց Եկեղեցւոյ վարդապետութեան համեմատ քրիստոնէական կրօնի էական սկզբունքները, հաւատալիքներն ու գիտելիքները պարզող ու մեկնող դասագիրք մը, «ազգային վարժարաններու եւ կիրականօրեայ դպրոցներու եւ ուսանողներու համար», գրքուած այն յստակ, հակիրճ ու տաք ոճովը որ յատուկ է այդ ներհուն հեղինակին ու կորովի գործիչին:

Գարեգին Կոխկոպոս Տրապիզոնի հրատարակած է գրքոյկ մը, որուն ատաջին մասը իր Քալիֆորնիոյ քառամեայ ատաջնորդութեան համարատուութիւնն է, գրականութեան հետ կապ չունեցող, բայց որուն երկրորդ մասը, Հովիւի խօսքեր, ընդարձակ քարոզ մըն է ազնիւ գաղափարներով լի, կենդանի ոճով մը շարադրուած եւ զոր հեղինակը լուսագոյն ըրած պիտի ըլլար ատանձին հրատարակելով, որովհետեւ ատիկա կրօնական գրականութեան

լուրջ ու զգայուն արտադրութիւն մըն է:

Պորէն Ծ. վարդապետ Լազարեան ի լոյս բնծայած է «Պատմական յուշեր վանականի մը կեանքէն» ատողոսով գիրք մը, զուրկ գրական սեւէ յատկութենէ. ինքնակենսագրական էջեր, անձնական յիշատակներ, ժամանակակից դէպքերու վիպում, հեղինակին կողմէ գրուած եւ ստացուած նամակներ, կը յաջորդեն հոն իրարու խառն ի խառն. որոշ շահեկանութիւն ունի սակայն այդ գիրքը իբր ժամանակագրական աշխատանք եւ վաւերաթուղթերու հաւաքածու, բայց ուր, Ամենայն Հայոց հանգուցեալ կաթողիկոսի մասին կան զարմանալի տողեր որ անվայել են վանականի մը (եւ էջմիածնի միարանի մը) գրչին:

Վերջապէս, այս քրօնիկը վերջացուցած պահուստացայ ողբացեալ բարեկամիս փրոֆ. Մ. Անանիկեանի հատընտիր էջերու հաւաքածուն զոր «Քննական Ուսումնասիրութիւններ» ատողոսով հրատարակած է Նիւ Եորքի Հայ Կրթական Հիմնարկութիւնը: Այդ հատորին մէջ, որուն հրատարակումը Կրթական Հիմնարկութեան կատարած լուսագոյն գործերէն մէկն է, ամփոփուած է շարք մը այն ուսումնասիրութեանց եւ յօդուածներուն որ երեցած են ատենով մեծ մասամբ Կոչնակ շարաթաթերթին եւ մասամբ Ազգ օրաթերթին մէջ եւ զոր անհրաժեշտ էր հաւաքել քանի մը հատորներու մէջ, որովհետեւ մնայուն արժէք ունեցող արտադրութիւններ են: Ատոնք գործն են մտաւորականի մը որ ներհուն ու հետախուզող բանասէր-լեզուագէտ մըն էր, հին պատմութեան իրազեկ ու մտացի ուսումնասիրող ու մեկնարանող մը, խորաթափանց ու նրբաճաշակ գրական քննադատ մը, գեղեցկագիտական եւ իմաստասիրական հարցերու վրայ ինքնուրոյն գաղափարներով արտայայտուող տեսարան մը, ողջամիտ սրտասիրութեամբ մը ատաջնորդուած հրապարակազիր մը եւ կուս ու վայելուչ ոճով մը իր մտածումները բանաձեւող գրագէտ մը: Անանիկեան մտաւոր եղբայր մըն էր Գառնիկ Յրնարզեանի եւ Արտաշէս Յարութիւնեանի: Ա-

նոր կանխահաս ժաշը մեծ կորուստ մը եղաւ մեր գրականութեան համար:

Հատորին սկիզբը, Պ. Տիքիճեան, Կրթական Հիմնարկութեան ուշիմ եւ անձնուէր վարիչը, գրած է իր շարադրած ամփոփ կենսագրութիւնը Անանիկեանի, ինչպէս եւ Բարզէն կաթողիկոսի, Մ. Յ. Թիրեաքեանի եւ Հարթֆըրտի ամերիկեան Հոգեւոր Գպրատան (որուն ուսուցիչներէն էր Անանիկեան) ամերիկացի ուսուցիչներէն երկուքին զնահատական գրութիւնները մեր հանդուցեալ հայրենակցի մասին:

Հատորին մէջ կը գտնենք Անանիկեանի պատմական ընդարձակ ուսումնասիրութիւններէն ոմանք, (Մեծն Ներսէս Պարթեւ, Հայ ազգին ծագումը, Հայ եկեղեցւոյ դերը, Վարդան Մամիկոնեան եւ իր գործը), բանասիրական յօդուածներ (Վարդավառը, Սահակ-Մեսրոպ, Թարգմանիչները, Հայ գիրը եւ տպագրութիւնը), գրական պատմութեան, գրական քննադատութեան յօդուածներ, որոնց մէջ սքանչելի արտադրութիւններ են Քերթոզական արուեստը (հայ գեղեցկագիտական տեսարանութեան լուսագոյն էջերէն մին), Նարեկացիի վրայ մեծարժէք ուսումնասիրութիւն մը, «Կէս գիշերէն մինչեւ արշարոյս» հատորին ստիւի՝ Թէքէեանի բանաստեղծութեան խորին ու ճշգրիտ զնահատումը տուող յօդուածը, Վեներտիկ եւ արդի հայ գրականութիւնը, Թրֆահայ գրականութիւնը ԺԹ. դարուն մէջ, եւն.: Յաւալի է միայն որ տպագրական սխալներ (մերթ շատ կարեւոր) բաղմաթիւ են, ու մոռցուած է նիւթերու ցանկ մը դնել գրքին վերջը:

Հաճոյքով նկատեցի որ շատերը փութացեր են՝ յարգանքի եւ սիրոյ միահամուռ մըր դումով մը՝ պատասխանել Կրթական Հիմնարկութեան կոչին, այդ հատորին հրատարակումը գիւրացնելու համար: Յանկալի է որ օր մը նոյն Հիմնարկութիւնը հաճի նմանօրինակ ճիգ մընել երկրորդ հատորի մը մէջ ամփոփելու համար հանդուցեալ գրագէտին կարգ մը ուրիշ կարեւոր գրուածքներն ալ որ այս հատո-

րին մէջ տեղ չեն կրցած գտնել, ինչպէս եւ հայերէն թարգմանութիւնը (զոր բարեկամ մը կրնայ կատարել) Հայոց հին հեթանոսական կրօնքին վրայ իր անդլիերէն ընդարձակ ուսումնասիրութեան որ վերջին աշխատութիւնը եղաւ եւ իր մահուընէն յետոյ լոյս տեսաւ ամերիկեան մեծ հանդէսի մը մէջ:

Այս քրօնիկս վերջացնելու համար կ'ուզեմ բառ մըն ալ ըսել անդլիերէն լեզուով պարբերական հրատարակութեանց վրայ որ սկսած են վերջերս լոյս տեսնել Ամերիկայի մէջ՝ հոն ծընած եւ ամերիկեան քօլէճներու մէջ կրթուած, հայերէն քիչ գիտցող կամ բնաւ չգիտցող հայ երկսեռ երիտասարդութեան համար: Այդ թանկագին նոր սերունդը հայ ազգին հետ կապուած պահելու համար ձեռք սոնուելիք ազդեցիկ միջոցներէն մէկն են ատոնք: Այդ հրատարակութիւններն են Ռամկ. Ազատական կուսակցութեան նախաձեռնութեամբ եւ Պ. Եղիշէ Չրաքեանի խմբագրութեամբ ատենէ մը ի վեր լոյս տեսնող The Armenian Mirror շաբաթաթերթը, ատողջ ու խորիտ հայրենասիրութեան ազնիւ ոգւով մը ղեկավարուած, Հայրենիք լրագրի քանի մը ամսէ ի վեր նոյն նպատակով հաստատած անդլիերէն շահեկան բաժինը, որ կը պարունակէ հայ կեանքի հետ կապ ունեցող հարցերու վրայ հարցումներ եւ անդլիախօս հայ երիտասարդներու եւ երիտասարդուհիներու պատասխանները, եւ The Armenian Student ամսագիրը զոր կը հրատարակէ Նիւ Եորքի մէջ «Ամերիկայի Հայ Ուսանողաց Ընկերակցութիւնը իր իր օրկանը՝ խմբագրութեամբ Պ. Յովհաննէս Թաշճեանի եւ օդնական խմբագրութեամբ Օր. Ալիս Խանճեանի եւ Օր. Արաքս Ճապուլեանի:

Ամերիկայի հայ զաղութը շնորհաւորելի է որ հակառակ հոն տիրող տնտեսական սուր տագնապին, ան կը քաջալերէ եւ կը պահպանէ այսպիսի ազդողուտ ձեռնարկներ, մինչ Փարիզի մէջ մեր զաղութը շատ սահմանափակ ու զաղջ հետաքրքրութիւն ցոյց տուաւ:

Մեյէի, Շ-Տիլի, Մաքլերի, արբայ Մարիէսի աշխատանքով հրատարակուած Revue des Etudes Arméniennes կարեւոր հանդէսին, ինչպէս եւ Լեւոն Բաշալեանի եւ Հրաչեայ Տէր Ներսէսեանի հրատարակած Le Foyer ամսաթերթին հանդէպ, որուն Փրանսերէն բաժինը մեծապէս օգտակար էր մեր գաղութին՝ իբր կապ Փրանսական ժողովուրդին ու այս երկիրը հիւրընկալուած Հայ համայնքին միջեւ ու Քըրանսախօս հայ նոր սերունդին եւ հայ ազգին միջեւ, ու ցաւով կ'իմանանք որ այդ երկու թերթերուն ալ հրատարակումը դադարած է բաժանորդներու սակաւութեան պատճառով, ինչ որ ամօթ մըն է ստուար ու հարուստ այս գաղութին համար :

Ու քանի որ հայ կեանքի ու մշակոյթի վերարերող ու օտար լեզուներով շարադրուած պարբերականներու վրայ է խօսքս, բառ մըն ալ պէտք է բնեմ օտար լեզուով գրող հայ հեղինակներու մասին : Այդ երեւոյթին մէջ ես վտանգ չեմ տեսներ հայ բնիկ մշակոյթին համար . Հայաստանի մէջ՝ այդ մշակոյթը, հայրենի հողին խորն իր արմատներն ունենալով, յաւերժական կեանքի մը սահմանուած է . արտասահմանի մէջ, հայ գրականութիւնը (որ դեռ գոնէ կէս դար կրնայ շարունակուել), հետզհետէ աւելի բազմաթիւ նոր ուժերով ճոխանալով ու զարգանալով, իր ամենէն կենսունակ փուլերէն մէկուն մէջ կը գտնուի : Թէ քանի մը գրագէտներ հայերէն եւ օտար լեզուներով գործեր կ'արտադրեն, եւ թէ կը գտնուին նաև իրենց մայրենի լեզուն քիչ գիտցող եւ օտար լեզուի մը աւելի ընտել գրողներ որ իրենց Հայու տաղանդը մեծ միջավայրերու մէջ կը փայլեցնեն միայն եւրոպական մեծ ազգի մը բարբառովը, ատիկա՝ Հայերու կողմէ արտադրուած այդպիսի գործերու յաջողութեան պարագային՝ պատուարեր է մեր ցեղի վարկին, այդ ցեղի քաղաքակրթական յատկութեանց մէկ նոր ապացուցումը կը գտնայ եւ իբր այդ նոյն իսկ ուրախաութիւն երեւոյթ է : Ատե-

նով, շատ փոքր էր թիւը այն Հայերուն որ օտար լեզուով գործեր արտադրած եւ այդ գործերով ուշադրութիւն գրաւած են . այսօր այդ թիւն աւելի մեծ է : Ուրիշ ատենի թողլով ամբողջական յօդուած մը գրել օտար լեզուով արտադրող բոլոր հայ հեղինակներու վրայ, ինչ որ շատ շահեկան նիւթ մըն է՝ կ'ուզեմ միայն յիշատակել հոս այդ կարգի երեք նորագոյն հրատարակութիւնները զոր այս քրոնիկը վերջացնելու պահուստ ստացայ եւ որ երեքն ալ գեղեցիկ ու արժէքաւոր գործեր են : Առոնց առաջինն է Արսէն Երկաթի (որ՝ առանց իր հայկական քնարը չլքելու՝ երկու - երեք տարիէ ի վեր Փրանսախօս բանաստեղծ յայտնուեցաւ՝ եւ յաջողութեամբ) Փրանսերէն տաղաչափեալ քերթուածներու երկրորդ հաւաքածուն, Les yeux limpides, հանրածանօթ գրագէտ եւ զբոսական քննադատ Ժան Քասուի ջերմօրէն ներբողալից մէկ յառաջարանով . երկրորդն է Մերուժան Պարսամեանի Filles տիտղոսով հատորը, ուր Elle et Moi, L'Homme et la Femme, Le Feu assouvi տարիապառ քրոնարերգակը, պատերազմի ատեն Պոլսոյ պուլկարական Հիւանդանոցին մէջ իր անցուցած օրերէն պահուած յիշատակներու զգայուն, ժուժկալ ու վճիտ վիպումի մը մէջ, երեւան կուգայ իբրև աղուոր Փրանսերէնով մը գրող ընտիր արձակագիր մը . երրորդն է La jeune fille au masque ընդարձակ վէպը, որուն հեղինակը, Janine May, ոչ այլ ոք է Եթէ ոչ այն շնորհալի երիտասարդ Հայուհին Ակնէն սերած որ արդէն տարի մը առաջ սիրուն պատմուածքներու հատոր մը հրատարակեց Փարիզ՝ Jeanne Gregh ստանունով, եւ որ այժմ ամուսինն է մեր սիրելի աշխատակից Յակոբ Անտոնեանի . այս վէպը, հողերան վիպասանի նուրբ սճով մը, պատմել, գործողութիւնը ճարտարօրէն հիւսել ու լուծել գիտցող, տիպարները ճշգրտութեամբ ու կենդանութեամբ գծող ու Քըրանսացի վարպետ գրագէտներու արժանի լեզուով մը գրող հեղինակի մը սքանչելի արտագրութիւնն է, զոր հրատարակող փարիզեան

Տունը իր յայտարարութեան մէջ կը ներկայացնէ իբր դասական արուեստով լաւագոյն վէպերը յիշեցնող հողերանական մեծարժէք վէպ մը. այդ վէպը ապահովապէս կոչուած է ամենալայն յաջողութիւն գտնելու եւ արդէն հաճոյքով կ'իմանամ թէ նոյն հեղինակին ուրիշ երկու վէպերը որ պատրաստ են, փարիզեան հրատարակչական տուներու կողմէ հրատարակ պիտի հանուին ի մօտոյ: Կը ցաւիմ որ այս արդէն իսկ չափազանց երկարած քրոնիկին մէջ կարելիութիւն չունիմ մանրամասնօրէն խօսելու այդ երեք գեղեցիկ գործերուն վրայ, բայց պարտք մըն էր գէթ զանոնք յիշատակել եւ անոնց վրայ մեր Ֆրանսագէտ գրասէրներուն ուշադրութիւնը հրաւիրել:

Գրքի ձեւով այս հրատարակութեանց կողքին, մեր պարբերական թերթերն ու հանդէսները — որոնց թիւը օրէ օր կը ստուարանայ, քիչ մը ծայրայեղ եւ մերթ բոլորովին աւելորդ բաղմապատկումով մը — կը շարունակեն արտասահմանեան հայ գրական արտադրութեանց կարեւորագոյն բաժինը տալ մեզի: Ասոնց մէջ երեւցած նորութիւններէն, պիտի յիշատակեմ զաղութահայ բարբերէ եւ տիպարներէ ներշնչուած մեծ վէպը (Խարիսխէն հեռու) զոր Պ. Նիկողոս Սարաֆեան սկսած է հրատարակել Հայրենիք ամսագրին մէջ եւ որ Զարեանի, Համաստեղի եւ Օշականի նոյն սեռի երեք մեծատարած ու կարեւոր գործերուն վրայ կուգայ աւելնալ իբր լուրջ ու ինքնատիպ ճիգ մը վիպական գրականութեան: Պիտի հաճոյքով մասնանիշ բնեմ նաև թէ երգիծական նոր գրող մըն ալ ունինք հիմա, որուն առաջին արտադրութիւնները Ապագայի եւ Պայքարի մէջ—մասնաւորապէս Թուրքերու Ազգաժողով մուտքին առթիւ իր շարադրած շատ սիրուն Փանթէղին—յայտնութիւնը կը բերեն սուր ու համեղ տաղանդի մը, որ զեռ բոլորովին տէրը չէ իր մի-

ջոցներուն, բայց որ կը խոստանայ Պարսեանի եւ Երուանդ Օտեանի արժանաւոր յաջորդներէն մին դառնալ. այս նորեկն է Արտաւազդ Անտոնեան, որդին Արամ Անտոնեանի, որ — անցողակի ըսեմ — ամբողջովին անձնատուր Պոզոս Նուպար մատենագարանի իր ցուցակագրական եւ այլ աշխատանքներուն, չեմ գիտեր ինչու երկար ատենէ ի վեր բացարձակ ամբուրթեան դատապարտեր է իր փայլուն ու ճարտար գրիչը: Մեր մէջ վերջերս երեւցած հանգէսներէն մասնաւոր յիշատակութեան ու մեծ գովեստներու արժանի կը նկատեմ Առողջ կեանք ամսագիրը զոր Տօքթ. Քէչիշեան կը հրատարակէ երկու տարիէ ի վեր. Տօքթ. Քէչիշեան ծանօթ է Անահիտի բնթերցողներուն գրագէտ գիտունի ձեւքով գրուած այն երկու հմտալից ուսումնասիրութիւններով զոր հրատարակեց այս էջերուն մէջ. ան այդ ամսագիրը հիմնեց ու կը շարունակէ զայն կանգուն պահել իր անձնական միջոցներուն վրայ միայն կրթնած, մեծ զոհարելութիւնով. շնորհիւ Փարիզի ամենէն կարող հայ բժիշկներուն անձնուէր աշխատակցութեան ու շնորհիւ իր իսկ լայն ու նորամէտ ուղղութեամբ մը տողորուած ինքնագիր յօդուածներուն, ան այդ ամսագիրը դարձուցած է ոչ միայն առողջապահական բաղձօգուտ օրկան մը այլ եւ գիտական գրականութեան ընտիր պարբերական մը: Տօքթ. Քէչիշեան, որ ձեռներէց ու ժամանակին հետ քալող միտք մըն է, յաջողած է նաև իր թերթին համար Ֆրանսացի մեծանուն գիտուններէ ու բժշկապետներէ յօդուածներ առնել մերթ, որոնք անոր արժէքը կը բաղմապատկեն: Ահա թերթ մը որուն տարածման պէտք է նպաստեն բոլոր անոնք որ մեր ցեղին մարմնոյ ու մտքի առողջութեան ախան գործին կ'ուզեն աջակցիլ:

Ա. ԶՊԱՆԵԱՆ